

2632  
2633  
2634

244

        
S-36

2010

\* 42001







ՀՅՈՒՍՎԵՐԴՈՐԳԱՊԻԹԵՒՆ

ՅԱԿ

ՏՊԵԼ

Ե ԿԱՌԱՎԵՐԴՈՐԾՈՒՅ

1855

Ե ՏՊԱՐԵԼ ՄԵԼԵՑ



# ՃԱՆԱՊԱՐՀՈՂԴՈՒԹԻՒՆ

ՅԵԿԻ

138

ԵՐԵՐ

ԱԲԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ

ՄԻՋԱՅՐԵ

ՍՐԲՈՅ Կ ԶՄԻ Ա Ծ Ն Ի

ԵՐԳԵՎՄԻՋԻ

ՀԱՅԿԱՁԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՏՐԱՊԻԶՈՒԹԻ

Կ. ՊՈՂԻՄ

Ի ՏՊԵՐԱՆԻ ՄԱՍԻՆ

1855

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ ՊՐԻՄԱ

Հ Յ Յ Օ

Դ Յ Յ Ո

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ ՊՐԻՄԱ ՊՐԻՄԱ

Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

Կ. ՊՈԼԱՅՅ Տ. ՅԵԿԱՐԵ

ԱՐԲԱԶԱՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՒ

Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ



37202-66

## ՅԵՒՆԻԿԱՆ

— • • • —

Այս ամեն աղջերուն, որոնք երկրի ու քաշաքաց աէր են եւ հայրենեաց խանձարուրին մէջը սնուած, ու թագաւորական աթոռովալ ճուխացած են աշխարհքիս վրայ, այն ամեն աղջերուն կըսեմ, թէ որ ըղձալի կրլայ աղջային սեպհականութեանց սահմանեն դուրս ելլել, աինչ զերաց ոլորտը շրջել, ծավը ցամաքը զննել եւ ընդհանրապէս աղջաց բարքերուն վրայ հրմտութիւն առնուլ բարոյականնին զարդացընելու փութով, որովք այսօր լուսաւորութեան աշխարհի կեղրոնին հասած են, հապա որչափ ըղձալի պիտի ըլլայ մեր հայրենեաց զաւկըներուն եւ ընդհանուր այաստանի որդւոց, որոնք ոչ միայն աղջային լեզուն կօրանցուցած են իրենց գաւառէն, այլ եւ ազգը զրեթէ բոլորսվին. որոնք դաս դաս հայաստանէն հասուած զնալով՝ որպէս թէ Քառէլոնի խառնակութենէն, անծանօթ մթնոլորտաներու տակ թափառական եղան. եւ այս յաւիտենական բաժանմանը չմշջ, որով քակուած է հիմա մասն ի ըոլորէն, առաւել ցաւալին այն է, որ նոյն իսկ այաստանէն զատու ողները որ աղջի

որ կը յարին, նոյն ազգին բարքը կ'առնուն՝ որ  
իրենց հայկական բարքը կը կորսնցընեն :

Ասոր համար ներկայ ազգերնուս այնքան  
անծանօթ մնացեր է հայրենեաց սահմանները,  
ու այնքան օտարացած կ'երեւնայ, որ մինչեւ դրժ-  
ուարին կըլայ առանց ազգային աշխարհագրու-  
թիւն ձեռքերնիս առնելու, մեր երկրին հին դա-  
ւառները դիտնալ, եւ առանց հին անունները  
վինտուելու՝ նոր անուններովը զանոնք ճանչնալ :

Ուստի աւելի հարկ կայ հայրենեաց որդւոց  
վրայ, վերը յիշած ազգերը մեղի օրինակ բռնե-  
լով, ուրիշ բաններնէս աւելի՝ մեր երկրին աշխար-  
հագրութիւնը դիտնալ. թէ որ ճիշդ չկրնամք  
ժողվել նախնեաց որատեռ աչքերէն մնացածնե-  
րը, դոնէ անոնցմէ մեղ հասածներուն սահման-  
ները եւնահանգայ ու գաւառաց բաժանմնենքնե-  
րը իրենց հին անուններովը յիշատակագրել աղ-  
դիս պատմութեանը մէջ, որպէս զի չկորսուին մեր  
գրասեր նախնեաց գանձուց հարստութիւնները՝  
անջնջելի ընելով ազգոյին կոչմամբ նոյն իսկ ազ-  
գերու խառն՝ ի խուռն տուած անուններուն մէջ՝  
որոնք որ դեռ երէկ ու միւս օրը աշխարհը վրայ  
անուն ալ չունեին, եւ այս օր շատերէն աւելի տ-  
սանձին ազգ բլլալով, թագաւորական դահի ու  
աշխարհի ալ տէր եղած են : Այսէկուան դիտուն-  
ները տեսակ տեսակ դիտութիւններով ճոխա-  
ցած, բոլոր իրենց երկիրը աշխարհագիր առնելին  
ետքը՝ գրիչը ձեռքերնին առած այսատան իլ-

վազեն . Այսատան կըսեմ , հին աշխարհքի ոս-  
կեղէն դարու հնութեանց թանգարանը , որուն  
հաղարումէկ տեսակ փորուածոյ նկարներն ու  
քանդակները որձաքարերու եւ յիշատակաց ար-  
ձաններու վրայ դրոշմեալ , չտեսնուած օրինակ ե-  
ղած են եւրոպական ճարտարութեանց , եւ 'ի տիպ  
պատկերի ամեն աշխարհքի :

Խակ մենք , որ ազգային այսպիսի անմահ  
յիշատակներ ունիմք Եւրոպայի առջեւ , օրէ օր  
կ'անհոգանամք ու անփոյթ կըլլամք հայրենի հը-  
նութեանց մնացածները քննելու . եւ գիտու-  
թիւն ստանալու տեղ՝ տղետ կը մնամք , մէկ մէ-  
կու վատուժութեան տալով օրինակ :

Երանին կըլլար ազգերնուս , եթէ մեր գի-  
տուն ճամբորդները՝ դոնէ այսատանին մէջ՝ ա-  
մեն տեղ ուր որ անցնին՝ դրի աւնեին աչքի ե-  
րեցածները , ու հնասէր ոգլուխ նախնեաց աշ-  
խարհագրութեան ճամբան բերելով զանոնք , նոր  
աշխարհագրութիւնն մը հանեին այսատան աշ-  
խարհին . — Այս որոց տուեալ է :

Ասիկայ նպատակ բանելով իմ ճամբորդու-  
թեանս մէջ , բոլոր ըստածներուս փոքրիկ օրինակ  
մը տալու համար , միջին ոճ բոնելու եմք հին եւ  
նոր աշխարհագրութեան , որպէսզի՝ ուր որ զըե-  
լու ըլլամք ճամբորդութիւննիս , ներկայ ընելիք  
տեղագրութեանը հետ՝ նոյն տեղի նախնի պատ-  
մութիւննալ համառօտեմք , առջի շինութիւնը ,  
ետքի աւերմունքը , եւ արգեան հնութեանց մը-

նացածները . որովհետեւ այս բռնտծ ոճերնին  
մեզի ալ կարեւոր է , եւ ուրիշ մեծադոյն դործի  
մը ձեռնտու պիտի ըլլայ մեզի , թող որ ցանկա-  
լի եւս եւ բաւական նիւթ թերի վաստակոց :



# ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

## ՅԱՆԻ

1851

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ  
ԱՆԴԱՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՈՅ մենաստանի պատմութեանը\* մէջ արդէն յիշած էինք , որ Այլարատեան նահանգի քսան դաւառաց մէկ քանին անձամբ զննած եւ ըստորագրութիւննին ըրած եմք : Մինչեւ հիմա ստորագրածներս՝ Ոչուսաց սահմանին մէջ եղած դաւառներն են , ուր

\* Մենաստան հառիճոյ , որ աշխարհաբան Պ փշաղու վանք կըսուի , Ոչուսաց բաժնի Շիրակայ մէջն է , Ախուրեան դետէն երեք ժամու ճանապարհ դեպ արեւելք . ասոր ստորագրական պատմութիւնը որ ըրած եմք դրաբառ , այս դործոյո երկրորդ հատոր կընայ համարուիլ :

են իմ ըուն հայրենիքս, եւ իմ Ապրագապետարանս մայր Եկեղեցին ամենայն հայոց Աթողիկէ Եջմիածին ՚ի Ապարշապատ :

Յիշեալ դաւառաց շատերը՝ որպէս հայրենակցաց յայտնի է, Օսմանեան սահմանին մեջն են. ուստի մեր աշխատութիւնն ալ անհնար էր որ լըմննար առանց անոնց ստորագրութեանը. սա պատճառաւ շատոնցվլնէ կը հոգայի Օսմանեանց մերձակայ սահմանը պտըտել գոնէ Ծիրակայ արեւելեան մասը, որպէս զի հնար եղածին չափ աս հըռչակաւոր թագաւորանիստ երկրին ստորագրութիւնը աւարտէի, ուր մինչեւ հիմա անթիւ ու անմահ են հայրենեաց հնութիւնները :

Մեմիթարեան ուխտի 1847 ին Ռազմավէպովը ձեռքերնիս հասած էր Ռազմատունեաց թագաւորութեան Վնի մայրաքաղաքին շատ համառօտ ու շատ թերի ստորագրութիւնը. զայս կարգով մեր եռանդը աւելի բորբոքուեցաւ,

եւ ցանկութիւննիս չափէ դուրս կ'ատիւ  
 պէր զմեղ այսպիսի հայրենական երկ-  
 րի մը մայրաքաղաքը տեսնելու, որ ինը  
 հարիւր տարի յառաջ մահացած, ու  
 միանգամայն այսքան դարերով ալ Շե-  
 րակայ դաշտին երեսը անմահ կը կենայ:  
 Եռանդնիս աւելի բորբոքեցաւ, վասն զե՞  
 մէկ որ Շիրակայ դաւառին ստորագրու-  
 թեան առաջին առարկան Անին էր. եւ  
 մէկ մ'ալ որ Անիի համար որ մենք ուա-  
 միկ ականատեսներէ կը լսէինք թէ աւ-  
 րըւած է ու հողու հաւասար եղած,  
 հիմա անոր ստորագրութիւնը կը կար-  
 դանք, որ պարիսպը, թաղաւորական  
 պալատը եւ մինչեւ սրբազն տաճար-  
 ներն անգամ իրեւ կանգուն յիշատա-  
 կարաններ ու ազգային փառաց անմահ  
 վկաններ, գլխունուն հազար ու մէկ անց-  
 քեր անցած, հազար ու մէկ հայրենեաց  
 յեղափոխութիւններ տեսած, եւ հազար  
 ու մէկ անգամ ազգին աղետից վրայ  
 սուգ թափող անբարբառ խօսուններու  
 նման՝ դարերով, ժամանակիներով, անձ-

ըեւներու , ձիւներու , հովերու հետ  
դիշեր ցորեկ կոռւելով , այն սարսափե-  
լի եւ քստմնելի աւերակներուն մէջ մին-  
չեւ ցայսօր կանգուն կեցած են , եւ ի-  
րենց նոյն քաշած ու տեսած թշուառ  
անցքերու , արիւնհեղութիւններու , ա-  
ւերմունքներու եւ տղետալի տեսարան-  
ներու պատմական յիշատակաղիրները  
վրանին առած՝ հին աշխարհքէն նոր  
աշխարհ կը քալեն :

Երդեօք այսպիսի յիշատակներն ու  
ազգերնուս համար հին աշխարհքի ան-  
մահ վկաները ո՞ր հայրենասիրին եռանդը  
մերինին հետ չեր բորբոքեր այսպիսի  
ազգային մայրաքաղաքի մը տեսութեա-  
նը փութալու , երբոր ինքը այն ազգին  
սերունդն է եղեր , որն որ աշխարհ-  
քի աղքատութեան ու կուրութեան տ-  
տեն՝ այն հաստատութեան ու այն քա-  
ղաքականութեան հասած էր , որով  
չորս տնգամբ իրեն ահեղ թագաւորու-  
թեան գահը ձգեց ու կանգնեց . ու ի-  
րեն հայլենեաց հողին վրայ անհամար

ու անթիւ փառաց եւ զօրութեան կո-  
թողներ կանդնելէն ետքը, թշնամինե-  
րու հետ բիւր անդամ՝ պատերազմի աս-  
պարէզը իջաւ, եւ բոլոր Հայաստան  
իւր զաւակաց արեամբը ողողելէն եւ-  
տեւ, տակաւին իւր սերունդէն այս  
օրուան օրս չորս միլիոն երկրագունտիս  
ամէն խորշերուն մէջ ունի։ Ազդ մը,  
որուն եւ ոչ նմանը եղած է աշխարհքիս  
աղքերուն մէջ, անոր առջի զօրութեա-  
նը հասնող, եւ վերջի թշուառութեա-  
նը հաւասարող։

**1851 թուին, Արքազան Կաթողի-  
կոսէն ինձի հրաման եղաւ՝ ներկայ աշ-  
խատութիւննիս լմնցնելու համար՝ մեր  
կողմի վանքերը քալել ու ստորագրել,  
առաւելապէս Երակայ գաւառին մէջ։  
աս առիթով փոքրիկ պարտաւորու-  
թիւն մըն ալ վրաս աւելցուց Արքազան  
Տէրը, որ հասարակ օրերը Աթոռոյ  
Վաստուրագիւղին տարեկան արդեանցը  
վերահասութիւնընեմ, եւ կիրակի օրերը  
վանքերուն այցելութեան դնամ, որոնց**

ստորագրութիւնը դեռ առած չէի : Այս  
միս մը տեւեց այս պարտաւորութիւնս  
ընելու , եւ արդէն այս միջոցիս տեսած  
ու ստորագրած էի Ախուրեան դետին  
արեւելեան ավանց վրայ եղած նախնեաց  
մեծադործ շնչքերն ու Աստուածաշն  
տաճարները . որոնք հիմա մարդոց շե-  
նութենէն զրկուելով , ժամանակին ձեռքն  
ինկած՝ տեսակ տեսակ վոփոխութիւն-  
ներու ենթակայ ըլլալին ետքը , անհուն  
անապատներու եւ անմատչելի ժայռերու  
եւ խորածորերու մէջ ամայի աւերակ  
մնացած են , ոմանք ոչխարաց պառակ  
եղած , ոմանք գաղտնաց որջ գարձած ,  
շատերն ալ վրանաբնակներու եւ աւազակ-  
ներու պատսպարանի տեղ կը ծառայեն :  
Արծես թէ անգութ ժամանակին ձեռ-  
քը տրուածէ եղեր ասոնց բաղդից Ճակա-  
տագիրը Աստուածային նախասահմա-  
նութենէն :

Քանի որ այսպիսի նախնեաց մե-  
ծադործութիւններ կը տեսնէի ու ազ-  
դին անցած գնացած հարստութեանց

ու զօրութեանը վրայ կը զարմանայի ,  
 այնքան ալ աւելի՝ ուշ ու միտքս Անիի  
 վրայ կը դառնայր . բայց չէի կրնար գու-  
 շակել , թէ այնպիսի հոչակաւոր անուա-  
 նի մայրաքաղաք մը՝ որ իրեն բարգաւա-  
 ճութեան ատեն ահեղ պատճրազմներու-  
 ու արշաւանքներու սպառնացեր , եւ հա-  
 զար ու մէկ եկեղեցիներով կը պահծայր ,  
 հիմա ի՞նչ վիճակի մէջ կրնայ ըլլալ իրեն  
 ամայութեան ու փլատակաց դերբուկ-  
 ներուն մէջ . վասն զէ՝ մինչեւ ցայն վայր  
 տեսածներէս եւ ոչ մէկը կրնայի անոր հետ  
 բաղդատել , կամ առաւելապէս անոր  
 աշխարհահոչակ համբաւին հետ . որով-  
 հետեւ անոնք կամ լեռան մը մէջ ամայի  
 վանք մը էին , կամ ամայի լեռնադաշտե-  
 րու եւ հովիտներու վրայ եկեղեցիներ  
 կամ մատուռներ էին՝ կամ պաշտուած  
 կամ այլ եւ այլ անվայելութեամբ պըղ-  
 ծուած : Տեսած քաղաքներուս աւե-  
 րակներն ալ իրենց դերբուկներուն վրայ  
 այնքան համբաւ չէին թողուցած , որոնց-  
 մէ կարենայի հոչակաւոր Անիին վրայ

գոնէ ախուր կերպարանք մը առնուլ .  
վասն զի՞ այն հին քաղաքաց աւերակնե-  
րուն վրայ ուր որ ետքերը ժողովուրդ բը-  
նակեր է , հետ զհետէ նորութիւն ըլլա-  
լով՝ հնութիւնները կորսուեր է . շատե-  
րն ալ այլազգի դաղթականներ տիրա-  
պետելով՝ իրենց հարկաւոր եղածը քա-  
կելէն ետեւ , մնացածն ալ կործաներ են :

**Ա**յսպիսի հայրենի յիշատակաց նըշ-  
խարք ժողովող մարդը ի՞նչ կրնայ քաղել  
Երմաւրայ աւերակէն , ուր ոչ բնակիւ-  
կայ , եւ ոչ բնակութեան նշմարանք , ոչ  
հնուց եւ ոչ նորուց . հոն այցելու եղող  
հնասէրը ծիծուան կը նմանի , որ ըղձա-  
կաթ սրտիւ իրեն բոյնը դարձած ատեն ,  
ոչ բոյնը կը դտնայ եւ ոչ տեղը . ամեն  
բան աւերակ դարձած , ամեն բան կեր-  
պարանափոխ եղած . այն պալատը , ուր  
որ խեղճ թռչնիկը իւր բոյնը դրած եր՝  
եւ տեղն անդամ չկրնար ճանչնալ . վասն  
զի՞ բոլոր բովանդակ հող ու մոխիր եղեր  
դնացեր են . արտասուաց կաթիլքով  
հողը զանդելէն ուրիշ բան չմնար խեղճ

Ճանապարհորդին . ըստ որում Արմաւիր  
 ըսածդ ապառաժուտ բլուր մը կը դտնայ  
 այն լուռ անապատին մէջ՝ Երասխայ հիւ-  
 սիսակողմը տարածուած եւ մինչեւ Ա-  
 րագած լեռը եւ դէպ ՚ի Ախուրեան գե-  
 տը երկնցած . արեւու զօրութենէն գաշ-  
 տին երեսը խանձած խոտ ու բոյս , քար  
 ու աւաղ եւ տեղ տեղ մացառ , բոլորն  
 ալ այրած ճերմկցած՝ քաղաքին հետ ծե-  
 րացած են : Այն խորին լուռութեան մէջ  
 հողաբլուրներուն վրայ , եւ ոչ խաշինք  
 այցելու կը լլան իրենց կերակուր փնտր-  
 ուելու , եւ ոչ հովիւք կ'ապաստանին ի-  
 րենց հօտը մակաղելու , կամ տուարած  
 մը իւր անդեայն արօտ հանելու . ամեն  
 բան քաղաքին հետ մեռեր դնացեր են .  
 ամեն հողմ իրեն շնչմամբը ափ մը աւաղ  
 դարերով հոն ձգելով , Արմաւիրն ալ  
 Արմաւրայ համբաւն ալ անյայտութեան  
 մէջ ծածկեր անցեր է :

Բայց ասոնք չեն Արմաւրայ անհե-  
 տանալուն դլխաւոր սպատճառը , որքան  
 որ Երասխ իրեն տեղափոխութեամբն

ըրած է անոր վրայ այս մեծ ներդործութիւնը :

Պատմութեանց մութերէն կ'առանումք որ Արմաւիր Երասխայ վրան շինուած էր . կ'երեւի թէ այն հզօր ձեռքքոր այս աւազուտ գետին վրայ իւր հրոշակաւոր քաղաքք կանգնեց , ահազին ապառաժ քարեր Արագած լեռնէն հոնսահեցուցած ըլլայ , որու հանք է կարծծես ասլեռանը ստորոտը , եւ անոնցմով բոլոր գետեզերքք քարուկիր թումքը ըրած ըլլայ . որովք գարնանային հոսանքներուն առաջքը առնու եւ քաղաքք հաստատուն մնայ . վասն զի ան ատեն գետին մակընթացութիւնը երթալով կ'երթայ ու կըշատնայ . եւ ասոր երագավազ յորձանքներուն եւ ոչ մէկ գետ մը կը նմանի այասասանի մէջ կամ ասոր յորդութիւնը կունենայ , ուսկից իր Երասխ անունն ալ հաւանականաբար առած պիտի ըւլայ իրը թէ երագավազ . ըստ որում մինչեւ որ Արմաւրայ առաջը հասնի նէ Առուրց եւ Ալսուրեան գետերն իր մէջը

կառնու, եւ անկէ դէպ ՚ի վայր աւելի  
գաշտային եւ աւելի ցած ըլլալով, բայս  
Արշարունեաց դաշտերը կը ծածկէ կ'անց-  
նի. եւ իջած ժամանակը այնքան խիճ  
ու աւաղ կը սփռէ գաշտին երեսը, որ  
մինչեւ բոլոր բերքերը կը ծածկէ :

Սատնկ ալ երբոր Արմաւիրէն թա-  
գաւորական Աթոռը փոխադրուեցաւ  
Մծրին, կամ թէ Վղէքամնդրի տիրա-  
պետութենէն ետքը, երբոր քաղաքը ա-  
մայի մնաց, դեակեզերքը հողածութիւն  
չի դանելով, այն ամէն ասլառամները  
սրբեց տարաւ Արասխ իր ահեղ յոր-  
ձանիքներուն հետ. եւ հետզհետէ խր-  
տեղատութեամբն ալ Արմաւիրը\* ողո-  
ղելով, ահապին հողարլուրներով ու ա-  
ւազով դաշտերուն հետ հարթ հաւա-  
սար ըրաւ. անանկ որ՝ Արշակունեաց  
թագաւորութեան ատեն կ'երեւի թէ  
զետը այնքան վասանծ էր քաղաքին և  
տեղատութեամբ անկէ հեռացած, որ

\* Խորենացի, Գիր Բ. ՊՏ. 36:

ալ ան տեղ արքունիք դնելու յարմար  
չի տեսաւ Երուանդ թ. այլ Երուան-  
դակերտ քաղաքը շինեց. ուրիշներն ալ  
Ածբին ու Աշղարշապատ քաղաքնե-  
րուն մէջ հասաստեցին իրենց արքու-  
նիքը :

Հիմա դետը անկէ բաւական վար  
կ'անցնի խոտորած դէպ ՚ի հարսւ. երկ-  
րին անցորդներուն ճանապարհն ալ ան-  
կէ շատ հեռի ըլլալով, քովին անցնո-  
ղին վրայ երկիւղ ու սարսափ կը տիրէ.  
քայլափոխ մը չըրած, ասզին օձերու  
շել կը լսէ, անզին գաղանաց ունալ.  
գետնամուկներն ու զիշակեր թռոչուն-  
ները Արմաւրի այց կ'ելեն : Ասոնք ի-  
րենց սարսուելի տեսքով սողալով ու ե-  
րեւնալով, խեղճ ճանապարհորդը փո-  
խանակ հայրենեաց յիշատակներով մը-  
խիթարելու, սիրտը կ'ահաբեկեն : «Օ՛-  
Ճառներու նման բոյնը վինտուելու ատեն՝  
ոտքը խածատող թշնամիներ դէմը կ'ել-  
լեն. ուստի դեռ իւր հետաքրքիր աչքը  
չի յադեցուցած այն աւազակոյտներեն,

Երիվարը կը մտրակէ վայրկեան մը յառաջ անկէ հեռանալու, որ չըլլայ թէ այն մարդախոշոշ գաղաններուն կերակուր ըլլայ . որոնք այն մացառներունու քարին եւ աւազին մէջ իրրեւ հայրենի ժառանգութեամբ զԱրմաւիրը տիրապետեր են :

Թաէ որ Արշակունեաց քաղաքներէն մէկ քանիին ալ ըրած զննութիւննիս պատմեմ, ընթելցողը ասկէ տարրեր չի գանար . լաւէ որ այս տեղս հայրենեաց հնութեանց վրայ արտասուք թափելու ասկէ աւելի առիթ չուամ . պահենք որքան որ ունինք ողբալու կարողութիւն, ու թափենք սուսերնիս Անի մայրաքաղաքին մինչեւ հիմա անմահ մնացած աւելակներուն վրայ, որոնք արդարեւ սոյ եւ արտասուաց արժանի են :

Մաստուրայ գիւղը եւ իրեն հին աշխարհէ մնացած եկեղեցին, կամ թէ Մամիկոնէից ազդին մէկ յիշատակարանը, որ իրեն հետ նոյն ժամանակի պատմութիւննալ կը բերէ, Արագած լեռան Ա-

բեւմտեան բազուկին վրայ՝ չորս դին մեծամեծ բլուրներով պատած։ Երակայ արեւմտեան հարաւային եղերքը հովտի մը մէջ շինուածէ։ ասկէ ժամու մը ճամբայ դէպ ՚ի վար Անիի ճանապարհնէ Յօնալնայ քովին, ուր որ անցորդաց եւ կարաւաններու իջեւանութեան համար այն ժամանակին ՚ի վեր մեծամեծ պանդոկներ ու կամուրջներ շինուած են։

Խսկ այս գիւղին դէպ ՚ի Արեւմուռք երեք ժամու ճանապարհ Ախուրեան գետընէ (որ հիւսիսէն դէպ ՚ի հարաւ իջնալով, Ոտոսի եւ Օսմանեան սահմանները կը որոշէ)։ եւ անկէ անողին Անի։ Ասոր չորս դին պատած բլուրներուն վրայ Աթոռոյ հողին սահմանները դիտելու ելած առեննիս, ուղղակի դէպ ՚ի Անի աւելի դաշտային եւ աւելի ստորոտ ըլլալով, քաղաքին դիրքը պարզ կը նշմարէի առաւօտեան արեւադն ուղղաձիղ ճառագայթներովը, որոնք մերձակայ լեռներուն ու բլուրներուն հետ քաղաքին աւերակներն ալ կը լուսաւու-

ըէին . ան աւերակները ժամանակի հնութենէն ու հովերու եւ անձրեւու բռնութենէն միշտ ծեծուելով , այն ընդարձակ սեւահող լեռնադաշտին մէջ՝ սպիտակ ձիւնի պէս հեռուելն կը փայլէին , եւ կապոյտ օդին մէջ ծածանելով՝ երեք ժամու հեռաւորութեամբ բաւական աչքի կը զարնէին :

Այնքան ճոխ ու այնքան վճիռ էր ասոնց երեւոյթը , որ չէի կրնար զատել զանիկայ՝ ոտքի վրայ կեցած քաղաքի մը գիրքէ . եւ այնքան պարզ ու որոշ տեսք մը ունէին , որ մինչեւ քովիս մարդ զիկը ամենքն ալ մատով կը ցուցընէին ինձի քաղաքին ամենէն երեւելի ու բարձրագոյն շէնքերը : Ատքէս ելաւ , որ Անին աւերակէ + շէն ու մարդաբնակ քաղաքի մը նմանցընելով չէի սխալիր . ուստի պատրաստուեցանք նոյն կիրակի օրը երթալու : Երեկոյին դարձանք տուն , մէկ մ'ալ Կարմիր վանք (Ղըզըլ քիլիսէ) ըսուած գիւղին աւագ քահանայն կը ներկայանայ մեզի տեսութեան :

Այս մարդս Աթոռոյ կողմէն Շե-  
 րակայ գիւղերուն վրայ դործակալ կար-  
 գուած ըլլալով, Աղքանդրապօլոյ  
 հոգեւոր կառավարութենէն պատուեր  
 առած է եղեր, որ մենք իրենց կողմերը  
 ելած առեննիս՝ արժանաւոր ընդունե-  
 լութիւն մը ընելէ ետ չկենան. եւ լսեր է  
 եղեր որ իրենց գիւղին սահմանակից տե-  
 ղերուն եւ գետեղերեայ վանքերուն ան-  
 դամ մը պառոյտ ըրած եմք, ու իրենց  
 գիւղը կամ թէ Օաքարիա սպասալարի  
 յիշատակը համբուրելու պատեհը գեռ  
 չեմք ունեցած : Քահանայն սա առիւ-  
 թով մեզի եկած, այս այցելութիւնը  
 խնդրելու ատեն, յատուկ հրաւեր մըն  
 ալ կ'ընէ Հոռոմոսի (Պօշավանք) վանքը  
 ուխտ մը ընելու, եւ հոչակաւոր Անիին  
 այցելութեան ելլելու, որուն դրացի են  
 քաղաքաւ եւ ազգաւ . վասն զի ասոնց  
 գիւղը գետին սա կողմէն յիշեալ վանքին  
 խիստ մերձ ըլլալով, իրենք ալ բոլոր բր-  
 նակչով անոր ժողովուրդն էին՝ գաղթա-  
 կանութենէն յառաջ (Սահմանեան սահման

մանը եղած ատեննին . Հիմա ալ իրենց  
գիւղը ոռւսաց սահմանադրուխը ըլալով ,  
գետին արեւելեան եղերքը կարմիր վան-  
քը եւ արեւմտեանը Պօշավանքը բռնած  
են . Երկուքին ճամբուն վրայ ալ ոռւսպա-  
հապաններ կը հսկեն , որոնցմէ այս դիւ-  
ղացի ժողովուրդը թոյլտուութիւն առ-  
նելով , ամեն կիրակի գետը կանցնին , ու  
իրենց հայրենական ուխտատեղւոյն ուխ-  
տերնին ու Երկրապագութիւննին կը մա-  
տուցաննեն եւ արտասուաց կաթիլներով  
Բազրատունի թագաւորաց գերեզման-  
ները կը թանան , ուր որ Երբեմն թա-  
գուհիներ ու պալատականներ կոխեր ան-  
ցեր են . ուր որ թագաւորական գերդաս-  
տանի , մօր ու մանկան , տղու եւ կուսի  
ողը ու կական լսուերէ , այն մեծագործ  
ու պատերազմող մարդկանց վրայ , որոնք  
իրենց կենացը հետ աղջին վսեմութիւնն  
ալ կնքեցին :

Երեք ժամ՝ միայն ճանապարհ ունէ-  
ինք Երթալու . ուստի հետեւեալ առա-  
ւոտուն շաբաթ օրը օգոստոսի 25 ին

(1851) Մասատւրայէն մեկնեցանք. կարծես թէ Բագրատունեաց ժամանակն էր այս փոքրիկ ճամբորդութիւննիս, եւ մենք ալ ան ատենի մարդիկ էինք . վասն զի ամեն տեսած ու անցած տեղերնիս՝ Բագրատունեաց մայրաքաղաքին շրջակայներն էին . եւ զիւղատեղիները, վանքերը, հողերը՝ բոլոր Անիի աղատ տանէն եղածնաշխարարներու եւ իշխաններու կալուածքներու սեպհական ամրոցներ էին, որոնք իրենց հնութեամբը, հայկական անուամբը եւ իրենց տեղերուն արձանագրութեամբը մեզի կը զարմացընեին կավշեցընեին ու աչքերնուս արտասուք կը խըլեին՝ տուաւելապէս իրենց ամայութեամբը . շատերը անարատ, ամբողջ եւ թրշնամիի ձեռքէ ազատ, խորաճորերու մէջ, ապառաժներու վրայ, թուզուններու եւ գաղաններու օթեւան եղած . ինչպէս էաին Թռալնայ եկեղեցիները ու քաղքին աւերակը, Զարբնձիի, Ատիեամանայ եւ Վահմուտճուղի վանքերը . նոյնալէս Վամիկոնէից հրաշավառ. եկեղեցիներուն

շնչերը , Առգւոց վանքը , եւ նոյն իսկ  
 Կարմիր վանքը , ուր որ երեկոյեան պա-  
 հուն ժամը ութին ատենները իջանք :  
 Եսոնք ամենքն ալ կարծես թէ երեկ ու  
 միւս օրը վարպետի ձեռքէ ելած սրբա-  
 զան շնչեր են . յիրաւի աւերածներ ու  
 թափած տեղեր ալ ունին , բայց եւ այն-  
 պէս մնացածներն ալ խիստ ամուր եւ  
 խիստ հաստատուն ձեռագործներ են ,  
 որոնց վրայ հնութիւն մը չի տեսնուիր .  
 Քարերը պայծառ կարմիր են , եւ շնչերը  
 չոր են ու երբեք փտութիւն չունին կամ  
 մամուապատ չեն . միայն աւերակաց գեր-  
 բուկներուն մէջ եւ ապառաժ որձաքա-  
 րերուն հետ մացառներով թուփերով  
 ու բաղեղներով պատաժ են , որոց մէջ  
 օձեր ու վիշապներ կը սողան : Ը ատ քի-  
 չերը կան քրիստոնեայ զիւղերու մէջ ,  
 որոնք հազիւ թէ մէջի աւերակները մաք-  
 րելով՝ իրենց աստուածպաշտութիւնը կը  
 կատարեն . բայց աւերանքները շինելու  
 կարողութիւն չունին :

Գիւղին մօտեցած ատեննիս՝ մեզի

դիմաւորեցին Տէր Պետրոս քահանա-  
յին հետ քանի մը անձինք . հետերնիս  
եղած (Տէր Ակրտիչ) աւագ քահա-  
նային տունը դեռ նոր հանդիստ կ'առ-  
նէինք , երբոր նոյն Տէր Պետրոս հայրը  
փափաքնիս լեցրնելու համար փութա-  
ցեր էր սահմանագլուխը հսկող ոռւս  
աստիճանաւորին մեզի համար Պօշա-  
վանք պնալու ու Անիին այցելութիւնը  
նելու հաճութիւնը առնուլ :

Տփխիսեցի Արիոյեանց Յովսէփա-  
ղան՝ իմ աղնիւ բարեկամներէս մէկը , որ  
այն տարին Առղքայ արքունի աղահանքը  
վարձած էր , Աղեքսանտրապօլսէն եկած  
աստիճանաւորին քովը կը գտնուի . այն  
վայրկենին աստիճանաւորին հետ կը պատ-  
րաստուին եղեր Անի գնալու . իմ բարե-  
կամը մեր գալուստը ու միանդամայն ցան-  
կութիւննիս լսելով , քահանայն իսկոյն  
կը դարձընեն՝ որ իրենց հետ մէկտեղ  
Ախուրեանը անցնինք :

Անզի հիւրամեծարող ընտանիքը  
չգիտցան ինչ ընելնին . բոլոր պատրաս-

սութիւններուն եւ դեղջկական կամ  
թէ ըսեմ ոսկի դարու ատենուան պարզ  
խորտիկներուն եւ ոչ մէկուն զրեթէ ճա-  
շակը առած՝ մեղի հետ ձի նստան քա-  
հանաները եւ դիւղին իշխանքը : Այս  
մէկ բաղդի պատեհ մըներ, որ ոչ երբէք  
կրնար անոնց հանդիպիլ, մինչեւ աստի-  
ճանաւորէն սիրոյ հրաւեր մը ըլլալ իրեն  
հետ սահմանագլուխն անցնելու . իրա-  
ւունք մը՝ որ միայն իրենց տրուած է  
օրինօք՝ դրացիի սահմանը մինչեւ ութը  
մղոն դէպ 'ի ներս կոխել . հարկատու  
դեղացիներուն աս իրաւունքը առանց  
կառավարութեան հրամանին չի տրուիր .  
անոնց՝ մի միայն պահապան զօրքերը  
թոյլտուութիւն կրնեն, եւ կը դիջանին  
անոնց շաբաթական ուխտագնացութեա-  
նը, եւ ոչ զօրապեաը :

Այսուրեանի հարաւային դետեղեր-  
քը բռնած սահմանին մէջ դեռ քա-  
ռորդ մը ճանապարհ ըլրած, հանդիսի  
մը ուղեւորութեան ձեւով՝ երբոր խառն  
զուցով մը կ'արշաւեինք դէպ 'ի վար

իմ աղնիւ ու դեկիցներուս հետ, դիւղա-  
 ցի ճանապարհորդներս դիտելու առեն  
 չը մնաց, ամենքը մէկէն ձիերնին արեւ-  
 մուտք գարձուցած՝ երեսնին խաչ կը հա-  
 նեին : Աւ հարցընելու չը մնաց, գետին  
 լայնքն ՚ի վար նայածիս պէս՝ Հռոմոսի  
 (Պօշավանք) վանքին մեծ Կաթուզի-  
 կէն՝ իւր հին ու պարսպապատ շէնքե-  
 րուն մէջէն՝ արեւու երեկոյեան վերջա-  
 լուսով կը շողշողաբ. այս պանծալի տե-  
 սարանը դիտելու առեն՝ կարծես թէ աչ-  
 քերս սորված էին նախնեաց սրբազն  
 յիշատակարանները ողբալու. խկոյն ար-  
 տասուաց կաթիլներ ցօղեցին, միտք բե-  
 րելով ազգերնուս այն ժամանակի յա-  
 ջողութեան, զօրութեան ու մեծագոր-  
 ծութեան միջոցները, որով այսպիսի  
 երկնանման տաճարներ, վանքեր, քա-  
 զաքներ Հայաստանի ամէն կողմը եւ ա-  
 մեն գաւառներու մէջ կանգներ է, ու  
 հիմա անոնց աւերակներն ու դերբուկ-  
 ները կը տեսնէ, որոնք անմահ վկաներ  
 կեցած են այն ամէն ազգային կարողուր

թիւններուն, եւ քաղաքական ու եկեղեցական բարգաւաճութեանցը :

Մեր դիւղի (Մաստարա) քահանայն՝ որ հետս էր, այս վանքը աշակերտածըլլալով, առաջ գնացեր Ամսահօրը ծանուցեր էր մեր գալուստը. երբոր խորածորը իջանք գետն անցնելու, զանգակները հնչուեցան : Այս հայկական բարեպաշտութեան ու ազգային սովորութեան հին յիշատակը եւ հոգեւորական սիրոյ զարթուցիչ ձայնը Ախուրեան գետին տխուր եղերքին վրայ ՚ի նշան մեր ընդունելութեանը՝ մեղի ամենուս ալ քաղցր լսուեցաւ :

Ամսահայրը, որ Յարութիւն վարդապետն էր, ձիով ընդառաջեց մեղի, եւ առաջնորդեց գետն անցնելու . ասուելու բաժնուեցան մեզնէ զօրապետն ու իմ բարեկամս՝ հանդերձ իրենց պաշտօնեաններովը՝ Անի գնալու համար. իսկ մենք մերիններովը վանքը ելանք վարդապետին հետ, ըստ որում հոն գիշերելու էինք :

Դեռ խոր ու ահագին ձորիմը մէջէն

կանցնի . խակ վանքը բարձր բլուրի մը  
վրայ ըլլալով , աստեղս ջուրը այնպէս  
դիրք մը առած է , որ հիւսիսէն դէպ ՚ի  
հարաւ թափելով , բլուրին բոլորտիքը  
նորէն դէպ ՚ի հիւսիս վեր կը դառնայ .  
Եւ այսպէս պտոյտ մը ընելով՝ նորէն կը  
թափի հարաւ . խորածորն ալ իր ահա-  
դին ափանց ժայռերովը ջուրին ընթաց-  
քին հետ բոլորուած է բլուրին երեք  
դին : Ո՞ի եւ նոյն Անիի դիրքն ունի  
Հոռոմոսին դիրքն ալ փոքր ինչ տար-  
բերութեամբ . վանքին հիւսիսային կող-  
մը միայն հաւասար է դաշտին՝ բլուրին  
երկայն տարածուած բազուկով . եւ աս  
է վանքին ցամաքի ճանապարհը , որ կը  
հանէ յԱնի եւ Արս քաղաքները :

Արդեօք ասածուածային նախասահ-  
մանաւթենէ՞ն է , թէ մարդիկ իրենց նա-  
խատեսութենէն շարժած , ընականարար  
այսպիսի դիրքեր , այսպիսի անմերձենալի  
ու միանդամայն ժայռոտ դետափունքներ  
ընտրած են միշտ եկեղեցիներ ու վանքեր  
շինելու համար : Հայաստան աշխարհին

Հնութիւնները պարտող անձը կը տեսնայ, որ մեծամեծ վանքերն ու մենաստանները միշտ այսպիսի անմատչելի դիրքեր ունին. Եւ միշտ լեռներու ու խորածորերու մէջ բազմացած են. անոր համար ալ հիմա անբնակ ու ամայի երեսէ ձգուած են:

Աս տեղս բաածներուս ապացոյց մը տալու համար, միայն Արագածոտն գաւառին մէջ եղած վանքերուն մէկ քանիին ցուցակը տամբ իրենց դիրքովը, որ մարդուս զարմանք կը բերեն, թէ ի՞նչպէս այն սարսափիելի լեռներուն ծայրերը եւ խորածորերուն վըան ահագին քարերու մեծամեծ հատորներ հանած են, ու այնպիսի ձեռագործներ անմահացուցած:

Անքերդու անապատը իւր փոքրիկ վանքովը մէկ տեղ, որ չորրորդ դարէն մինչեւ հիմա տակաւին կանգուն կը տեսնուի հովին ու անձրեւին դէմ զբած կեցած, Արագած լեռան բարձրութեան ծործորին մէջ երկու ահագին խորածորերու միացած կէտին վրայ շինուած փոք-

բիկ ամրոցով վտնք մընէ, ուր Աղան\* վար-  
զապետը կը ճգնէ եղեր Պաղար Փար-  
սպեցւոյ ժամանակը, եւ ասոր վարժապե-  
տը եղած է, ինչպէս ինքը կը յիշէ իւր  
թղթին մէջ առ Ա ահան տէրն Ա ամփ-  
կոնէից :

Այս երկու խորաձորերը լեռան միա-  
կտուր ճիւնապատ ծայրէն կ'ակախն, մէկը  
արեւելքէն, միւսը արեւմուտքէն, եւ  
իջնալով կը մեծնան ու կը խոտորին լե-  
ռան հարաւային կուրծքին վթայ, եւ կը  
միանան այն տեղ իրենց քարավէժ ու  
խոխոջաձայն հեղեղներովը, զորոնք ձեան  
հարցներէն կ'առնուն :

Ա արդկային ճարտարութիւնը, հայ-  
կական ձեռքը՝ որ այս տեսակ դիլքի մը  
մէջ կառուցնը թողերէ այս անտպատը  
արդարեւ զարմանք կը թերեն տեսնողներ-  
ուն, թէ ինչպէս այն սարասավելի բարձ-

\* Աղան վարդապետը Պաղար Փարապեցիին  
վարժապետն է . որուն համար տեսնոյն Պա-  
ղարայ առ Ա ահան տէրն Ա ամփկոնէից գրած  
նամակը՝ ընտեր ձեռադրաց մէջ :

ըութեանց եւ քարափանց ծայրերուն  
 վրայ մահկանացուի ձեռք շարժեր է այս-  
 պիսի անմահ յիշատակներ թողելու,  
 ուր որ մարդուս ոտքը քալելու համար  
 անդամ չի բռներ : Խորածորերը բանի  
 մը չեմ կրնար նմանցընել . վասն զե՞  
 դեռ անոնց նմանը չեմ տեսած որ տա-  
 նոնց խորութիւնն ալ հասկրցնելու կա-  
 րող ըլլամ . միայն թէ ձորը իջնել ու  
 ելնելը չորս ժամ կը տեւէ՝ թէ խորու-  
 թեանը պատճառաւ եւ թէ ժայռե-  
 րուն մէջէն հետք մը անդամ ըրլալուն  
 համար : Այնակ մացառներով , թու-  
 փերով ու հին ծառերու ստուար բու-  
 ներով սրատած ելք մը կայ , որ Արա-  
 գած լեռան արջերուն ու գաղաններուն  
 ոտքովը բացուած հետք մըն է . անցք  
 մը , ուր որ մէկ զմէկ բռնելով կելլեն  
 ու կիջնան : Զորին խորութիւնն այն-  
 չափ սարսափելի է , որ իր հեղեղներուն  
 ու խոխոջներուն ձայնը եղերքէն երբէք  
 չի լսուիր . անդունդ մը , վեհ մըն է անտ-  
 պատին երկու կողմը բացուած՝ այն ա-

Հագին լեռան բարձրութեան մէկ ծոր-  
 ծորին մէջ : Այս խորաճորերը՝ վեց ժամ  
 հեռու Արարատեան դաշտին կեղրոնէն  
 (Ապղարշապատ ) դիտելու ատեննիս,  
 լեռան կուրծքը երկու կտորի Ճղքած  
 կերեւնան . այսպէս տեղ մը մարդիկ  
 շարժելու անգամ կարող չեն , թող թէ  
 վանք ու անտաղատ շինելու կամ ընա-  
 կելու : Հիմա հոն եւ ոչ անցաւոր մը  
 կընայ ենել . վասն զի գաղանաց երկիւ-  
 ղէն՝ առանց բազմութեան ու առանց  
 զինուց զնալը անհնարին է . հովիւները  
 խորաճորերուն միւս երեսէն աչքով մի-  
 այն կը դիտեն ու այցելու կըլլան Ան-  
 րերդին . միայն որսորդները կ'ապաստա-  
 նին հոն , եւ օրերնին եկեղեցին մէջը  
 կանցընեն իրենց որսը փնտոելու կամ  
 դիտելու համար :

Անք զնացած ատեննիս տասը հո-  
 գի էինք . Բիւրական դիւղին երիտա-  
 սարդներէն հինգը սպառապինած հե-  
 տերնիս առած՝ այնպէս այցելու եղանք  
 Աղան ճղնաւորին խրճիթին , որ ասկէ

տասն եւ հինգ դար առաջ իր կեանքը  
հոն անցուցեր է :

Անբերդէն քիչ մը վար իրբեւ եր-  
կու ժամու ճանապարհ, արեւմտեան  
խորածորին վրայ կեցած է Տեղերու հո-  
յակապ վանքը՝ երեք կաթողիկով՝ լեռ-  
ներու ու ապառաժներու հետ բարձրա-  
ցած, որ կանաչ թուփերու ու խոռությ  
մացառներու մէջ իրեն քարանց սեւ  
զոյներովը մարդու աչքի կը զարնէ՝  
թոշնոյ բունի մը պէս քարափիէն կախ-  
ված. իւր արեւմտեան կողմը քիչ մը  
հովետ ըլլալով, այլազգի հովիւներու  
եւ տուարածներու խօճիթներ շինուած  
կային. ասոնք առ սրբավայր վանքին մէջ  
իրենց անասնոց կերակուրը ամբարած  
էին. մեղի ասպիջական ալ ասոնք եղան  
քանի մը ժամ, մինչեւ ու եկեղեցին վեր  
ու վայր ներս ու դուրս աղէկ մը զըն-  
նեցինք :

Ասոր ճանապարհն ալ թէ ճորէն  
եւ թէ Աղյ գիւղին վրայէն՝ շատ զըժ-  
ուարելանելի անց մըն է. խորածորին

բերնէն դէպ 'ի վանքը վեր ելնելու ատեն  
մարդուս սարսափ կը տիրէ երբոր ոտքին  
տակը եղած ահագին անդունդը կամ  
անդնդաձորը կը դիտէ . իսկ թէ որ խո-  
րաձորէն ճանապարհ ընելու ըլլայ մէկը,  
ասոր կրկնապատիկը կը կրէ :

**Տեղերու վանքէն երկու ժամու մը**  
չափ դէպ 'ի վար՝ մի եւ նոյն խորաձորին  
արեւմտեան եղերքը՝ անոր դիմացը շին-  
ված է Աղջ զիւղը, եւ մի եւ նոյն եր-  
կիւղն ու սարսափը կուտայ անցորդաց  
իր դիրքովը . միայն թէ ասիկա լեռան  
ստորոտին քիչ մը մօտ ըլլալով, աւելի  
բարեխառն եւ տաք օդերու հետ հա-  
ղորդութիւն ունի . անոր համար ալ աս  
տեղը պտղատու ծառեր կը բունին, եւ  
բնակիչքը պարտէվ ու այդիներ կը տըն-  
կէն :

**Աս տեղսէ թագաւորաց գերեզման-**  
**ները՝ երբոր Ամախ-Անիէն անոնց մար-**  
**մինները հոս փոխադրուեցան Արշակուն-**  
**եաց ժամանակը : Ասոնք են Հայոց աշ-**  
**խաբհքին պատմաբանական տեղերը, ու**

ըսնք իրենց դլխովնեին կերպ կերպ անցքեր դարձուցած՝ ազգային վսեմ ժամանակներուն մէջ՝ ։ Այսոց պատմութիւնը կը կազմեն :

Քասաղ դետին խորածորին վըայ ։  
Երազածի երկրորդ բարձրութեանը մէջ,  
Երայի լեռան տունեւ, ուր որ այս դետը  
Նիդ դաւառէն կելնէ ու Երազածոտն  
կը մտնայ, Աղմոսավանք ու Յովհաննավանքն ալ աս դիրքը ունին. Եւ մինչեւ հիմա իրենց ապառաժ խորածորերը  
կը զարմացնեն դիրենք տեսնող ճանապարհորդները :

Հիմա ի՞նչ ըսեմ. արդեօք մարդկային հանճարն ու նախատեսութիւնը ընտրեց այսպիսի դիրքեր վանքերու համար. չէ, դարձեալ կըսեմ. այլ՝ Աստուածային նախասահմանութիւնը՝ իրեն սրբութեան տանը համար այդպիսի տպահով վայրեր ընտրելու ոյժ տուաւ մարդկային մտաց եւ հանճարոյն, որ այսպիսի մեծագործ ու զարմանալի տաճարներ աշխարհիս վըայ անառիկ տեղերու

մէջ շինելէն ետքը՝ մահկանացու մարմինները անցնին եւ իրենց անմահ ձեռագործքը անբարբառ վկայ մնայ . ուր ոչ թշնամի մերձենայ , եւ ոչ աւազակաց ձեռքը պղծէ :

Ասոնց նման աղատ դիրք մըն ալ չոռոմուսին վանքը ունի՝ Ախուրեան դետին մէկ պտոյտքին վրայ , բարձրանիստ ու քարաժայռ բլուրի մը գլուխը շինված . տեղը ընտիր , ճանապարհէ գուրս , եւ մարդկային երկիւղէ ապահով . իւր փոքրիկ դիրքին մէջ պարսպով շրջապատած է . պարսպին ներսի դին երեք հատուած բաժնուած է . առաջինը մեծ եկեղեցւոյ սրահն է , ուր որ ամառը ժամերդութիւնն կընեն . երկրորդը միաբանից սենեակներուն սրահն է , կամ Ասուածածնի եկեղեցւոյ առջեւը , որ մեծ եկեղեցւոյ հարաւային կողմին կից է . իսկ երրորդը՝ դրսի սրահն է , ուր որ շրջապատ շինուած են մենաստանին վերաբերեալ տուները , շտեմարան , յարդանց , ոչխարաց ու անասնոց մակաղա-

տեղիներ, եւայլն :

Այս ամէն սենեակներուն, տուներուն եւ ընդհանրապէս բոլոր մենաստանին վերջին նորոգութիւնները ըրած են բաց 'ի եկեղեցիներէն՝ Եղիա վարդապէտ Ալաշկերտցի յամիտեառն 1751-(Ա.Մ) եւ Համբեցի Յովհաննէս վարդապէտը յամի 1788-(Ա.Մ 1. յ.) որուն արձանագրութիւնը կեցած է պարսպի միջին դրան ճակատը :

Աեծ եկեղեցին՝ որ Սուրբ Յօվհաննէս անուամբ կը կոչուի, ոռոոմնսի վանքէն շատ ետքը շինած է Յօվհաննէս Հահրնշահ Գրադկայ որդին՝ ժամատանը հետ մէկ տեղ՝ ի թուին հայոց Կ. Օ. - (1031), որ մեծ եւ հոյակապ կաթողիկէ մը ունի. Փոքրիկ կաթուղիկէ մը եւս կայ ժամատան լուսամտին վրայ՝ արտաքուստ ութը սիւնով բարձրացած, ուր որ զանդակները կախուած են :

Իսկ ոռոոմնսին վանքը հանդերձ իւր հին ժամատունով՝ Սուրբ Յօվհաննէսի սրահին հարաւային կողմէն սկսած

երկրորդ սրահին առջեւէն մինչեւ պարիսպը երկնցածէ, սեւու ամուլը քարերով շինուած քառակուսի եկեղեցի մը ունի առանց կաթողիկէի, մէծ ու բոլոր շի լուսամուտ տանիքին մէջ տեղը բացված եւ չորս սեւ աղառած միապաղաղ սիւներու վրայ հաստատուած՝ գրեթէ Քրիստոսի 791 - (ՄԿ), թուականին շինուած, որ ատեն եւ ոչ բազրատունեաց տունը թագաւորական դահլը ելած էր :

Ասոր ժամատունը իրեն կից արեւմրտեան կողմը շինուած է, լայն քառակուսի եւ անսիւն չորս կամարներու վրայ, որոնք խաչաձեւ իջած են դէպ՚ի եկեղեցւոյ չորս անկիւնները, ասոր շինութիւնը հայոց 210. - (1277) թուականին է : Աս երկուքն ալ ամայի են, որոց մէջ ժամերգութիւն չըլլար :

Ասոր ժամատանը կից է հիւսիսի կողմէն եւ դատաստանատուն ըսուած քառակուսի հին շինուածը, որ ինչպէս արձանագրութիւնը կը վկայէ, վանքին նըշ խարատունը եղած է եւ ոչ դատաւ-

տանատուն . զոր Ա աչէ իշխանը եւ իւր  
ամուսին Մամա խաթունը շինել տուեր  
են հայոց ՈՃՈ - (1229) թուականին :

Եյսպիսի սրբաղան շինքերու հայ-  
կական կամ իրենց նախնի անունը կորին-  
չելուն մէկ ասկացուցութիւնն ալ այս տե-  
ղէն կերեւնայ , երբոր առանց մէկ հաստա-  
տուն աւանդութեան՝ աս շինութեան ա-  
նունը իրեն արձանագրութենէն շեն առ-  
նուր , այլ ռամկաց բերնէն լսելով եւ մէկ  
մէկու հազորդելով՝ դատաստանատուն կը-  
սեն , իրբ թէ բագրատունեաց ատեն՝ թա-  
դաւորները հոս դատաստան կը տեսնեն եւ  
դեր . բայց պատմութեան տեղեկութիւն  
ունեցողներուն շատ սխալ կերեւի այս  
կարծիքը , վասն զի բագրատունեաց թա-  
դաւորութեան եւ Ա աչէ իշխանին ժամա-  
նակաց մէջ հարիւրներով տարիներ կան .  
ան ատեն եւ ոչ այս նշխարատունը ան-  
դամ շինուած էր :

Խսկ Աստուածածնի անուամբ փոք-  
րիկ եկեղեցին՝ ունի գմբէթ մ'ալ , որ  
ինչողէս լսինք երկրորդ սրահին խուցե-

ըուն կարդն է . որու մէջ ձմեռը ժամեր-  
գութիւն կընեն :

Վենաստանի բլուրին ստորոտք խո-  
րածորին մէջ գետին վրայ , ուր որ ճա-  
նապարհին անցքն է , երկու գմբեթաւոր  
հոյակապ փոքրիկ եկեղեցիներ կան քովե-  
քով վանքին գերեզմաննոցին մէջ . մէկը  
սուրբ Գևորգ յարեւելեց , միւսը սուրբ  
Ամինաս , որոնք նոյնպէս Հովհաննէս  
թագաւորը շինել տուած է . երկուքին  
մէկ մէկէ հեռաւորութիւնը եւ ոչ տասը  
քայլ կայ . ասոնք գերեզմաննոցին մա-  
տուոները եղած են՝ հաւանականաբար  
թագաւորական գերգաստանին վրայ .  
վասն զի սուրբ Գևորգայ արեւելեան ան-  
կիւնին քով գուրսը Աշոտ թագաւորին  
հռչակաւոր գերեզմանը կայ , վրան մեծ ,  
երկայն , սեւ եւ ժամանակի ձեռքէն մա-  
շած տապանավեմ մը ունենալով առան-  
ձին պատուանդանով . վրայի արձանագի-  
րէն կիմացուի որ քարը նորոգուած է , եւ  
գուցէ նորոգութեան ատեն արձանագիրը  
եղծուած է , որ նորին վրայ այսքան միայն

զրուածէ . “ Աշոտ թագաւորի գերեզմաննէ , . այսու ամենայնիւ աս ալ հին ատենէ դրուածէ :

Ազգային յիշատակարաններուն մէջ ամենէն աւելի սիրտ շարժող նշխարքն այսէ , որ ամայի վանքերէն աւելի՝ երկրին այժմեան երկու սահմանի ժողովը դոց հոգեկան ջերմեռանդութիւնը կը վառէ , որոնք մէկ կողմանէ Հերակայ արեւմտեան եղերքէն , եւ միւս կողմանէ ռուսաց սահմանէն՝ մարդկային երկիւղը մէկ դի կը թռղուն , գետը կանցնին , ու այն տհեղ եւ միանգամայն փափաքելի գերեզմանը կը խնկեն , եւ արտասուօք թանալով կը համբուրեն :

Հին ժամանակը գետը այս երկու եկեղեցեաց ու գերեզմաննոցին վերէն կանցնի եղեր . վասն զի՞ ջուրին հաւասարութեանը չափ ասոնց տեղն ալ խիստ ցած ու գետին մօտէ . մինչեւ հիմա ալ գետին առաջուան անցած ու մաշաճ տեղը պարզ կը տեսնուի այն տափարակ դաւարի հովտին մէջ՝ մանր խիճով ու աւա-

զով զոցուած . Հիմա ալ ջուրը դարնան  
բարձրացած ատեն՝ այս երկու վանքերը  
ոռւսաց սահմանին մէջ կառնու :

Գետին այս տեղատուութեանը հա-  
մար՝ աւանդութեամբ մնացեր է քնակ-  
չաց , թէ ասէ որ Պետրոս Աաթողիկո-  
սը դարձուցեր է . ասոր Համար անունը  
Գետադարձ ըսուեր է :

Աս ամեն հնութեանց շատերուն  
ստորագրութիւնը եւ արձանագիրերը գի-  
շեր ատեն ճրագի լուսով առինք , ըստու-  
րում հետեւեալ առտուն Անի ճանա-  
պարհորդ էինք : Հոռոմոսի վանաց եւ  
բոլոր մենաստանին ստորագրութիւնը թէ-  
պէտ ըրած եմք ՚ի կարգս ստորագրու-  
թեան Շիրակայ գաւառին , բայց աս  
աեցա Ճանապարհորդութիւննիս գրելու  
ատեն՝ անոնց վրայէն ալ անցնիլը Հարկ  
էր :

Աեւ ու տխուր ուրախութիւն մը  
սիրաս պատած էր գիշերը մինչեւ լոյս .  
ուրախութիւնը կը տիրէր ինձի երբոր  
մեր թաղաւորաց բուն երկիրը յանկարծ

ոտք կոխած կը տեսնէի զիս, եւ անոնց  
 անմահ յիշատակները համբուրելու ար-  
 ժանացած . երբ կը տեսնէի որ անձամբ  
 կը զննեմ այն հրաշալի հազարամեան  
 շենքերը, զորոնք թագաւորներ, նախա-  
 րալներ ու իշխանք՝ իրեւ իրենց առա-  
 քինութեանցն ու հայրենի բարեպաշ-  
 տութեանց արժանի գործք մը՝ աշխար-  
 հիս մէջ թողեր գնացեր են, եւ իրեւ  
 ծնողք՝ յետագայից համար այսպիսի յա-  
 ւիտենական ժառանդութիւններ ձգած  
 են մեզի, որպէս զի իրենց ժամանակի  
 ազգային հարստութիւնը, կարողութիւ-  
 նը եւ հայրենեաց բարգաւաճութիւնը  
 մտքերնիս բերենք : Այց երբ իրենց այս  
 ամեն մէծագործութիւնները ամայի եւ  
 աւերակ քակուած ու կործանուած կը  
 տեսնէի, ուրախութիւնս բոլորովին տրըտ-  
 մութեան կը փոխուէր . եւ սիրտս ու հո-  
 գիս կը ճմէր : Երենց տեսած ու կրած  
 ազգի ազգի թշուառութիւնն ու արիւնա-  
 հեղութիւնը՝ որ իրենց անմիաբանու-  
 թեան պտուղներէն կթած էին, ուշ

**Կը քաղեին :**

Առաւօտեան կարմիր արեւը ելած  
ատենը՝ ճանապարհի պատրաստուած  
էինք ամենքս ալ : Հայաստանի դեղջկա-  
կան բնակչաց ուխտի գնացող խումբը  
այսքան ուրախամիտ ու շտապ ուժով  
իրենց դիւղի դռնեն չեին ելեր, որքան  
որ բերկութիւն ու փափաք մը մեզի  
կ'ստիպէին ճամբայ ելելու . կարծես թէ  
առջեւնիս բիւրաւոր ուխտաւորաց բաղ-  
մութիւն մը անցեր կերթայ, ու մեզի  
Անիին հազար ու մէկ եկեղեցիներուն մէջ  
տեղ չի մնար մեր ուխտը կատարելու :

Ահա այս եռանդեամբ Հոռոմոսի  
արեւմնեան դռնեն դէպ 'ի հիւսիս ճամ-  
բայ ելանք՝ խորաձորին հետ դէպ 'ի հա-  
րաւ խոտորելով :

Այս դարձուածքիս վրայ է դաշտին  
երեսը ճանապարհին մէջ երկու փոքրիկ  
զանդակատուններ, ասոնք են Պօշավանք  
ըսուածները՝ առանց հեռաւորութեան  
մէկմէկու դէմ ըլլալուն պատճառաւ . եւ  
այնքան իրարու մերձ են, որ կը կարծը-

վե թէ հին ատենը երկուքին մէջ մէծ  
 կամարաւոր դուռ մը եղած ըլլալու եր,  
 եւ ասոնք ալ դրան կամարին վրայ եր-  
 կու ծայրը շինուած աշտարտկներ ըլլա-  
 լու եին . ուսկից, ինչպէս աւանդութեամբ  
 կ'ըսուի, թագաւորաց ուխտի կամ այ-  
 ցելութեան ատեն մայրաքաղաքէն ։ ու-  
 ռոմոսի վանքը դալը հեռուէն տեսնը վա-  
 ծին պէս՝ զանգակները զարնելով վանքը  
 կ'իմացնեն եղեր . ըստ որում ասոնք իր  
 արդարեւ աշտարակ՝ ճանապարհին վրայ  
 շինուած են, եւ մինչեւ մայրաքաղաքին  
 մէջը կը նային իրենց բարձրութեամբը .  
 Խակ մենաստանը ասոնց հաւասարութե-  
 նէն շատ ցած է, որուն տեսքը Անիէն  
 կը գոցէ՝ իր առջեւը ինկած կողմի գե-  
 տեղերքին բլուրը, որ ինչպէս ըսինք՝ այս  
 տեղը գետը դէպ ՚ի հիւսիս խոտորելով՝  
 աս բարձր բլուրը ներս մտած է :

Ուստի հուանտկան չէ այն կարծի-  
 քը զոր յառաջ կը բերէ ։ Անիսան  
 ականատես քահանայներէ, թէ զանգա-  
 կատունները շինուած են եղեր՝ խորհրդ

դականները հաւաքուելու ատեն զան-  
դակը զարնելու համար . ասիկա հակա-  
ռակ է ազգային աւանդութեանը որդը-  
րեցինք . վասն զի խորհրդականները թէ  
որ արքունի էին՝ հոն տեղը գալու հար-  
կաւորութիւն չի կար . զի թագաւորը  
հարկաւ իր խորհրդարանն այլ կրնար իր  
պալատին ու իր մայրաքաղաքին մէջ ու-  
նենալ . մանաւանդ թէ՝ մենաստանին  
մէջ հասարակօրէն դաստատանառուն  
ըսուածք՝ վանքին նշխարատունն է եղեր՝  
Ա աչ իշխանէն շինուած , ինչպէս կը  
ցուցընէ իր արձանագրութիւնը զոր վե-  
րը յիշատակեցինք :

Կարելի էր ասոնք արդարեւ յաղ-  
թութեան կամար մը կարծել քաղաքին  
արուարձանը շինուած \* , թագաւորի մը  
յաղթութեան կամ մէկ յաղթական մը-  
տիցը յիշատակ , թէ որ՝ ինչպէս ըստ՝ կա-

\* Պ. Խօժէն-Պօռէ աս կարծիքս կընէ առ-  
երկու զանգակատուններուն վրայ իր ճանապար-  
հորդութեանը մէջ : ( Յարդմ. Պ. Յ. Զամուր-  
ճեանի ) :

մարով մը միացած ըլլային . բայց քաղաքին պարսպէն ժամ մը հեռու եւ եկեղեցւոյ ձեւով գմբեթաւոր զանգակատան նմանութեամբ երկու որոշ քառակուսի նեղ եւ երկայն շինուածքները յաղթական կամար համարելն ալ շատ դժուարին կ'երեւի տեսողաց :

**Ա.յ.** թէ այս զանդակատուններուն շրջապատը գերեզմաններ կան եղեր բանելու չենք հակառակիր . Ա ինասին . միայն թէ ժամանակը բոլորն ալ հողի ու աւազի հետ հաւասարեր է . իրենք միայն ցամաք դաշտին սիրու տնկուած կեցած էն :

**Ա.յ.** Երկու զանդակատունները կոփածու սեւագոյն կարմիր քարով շինուած են երեքյարկեան , վարի կողմէն մէկ մէկ դուռ ունենալով՝ դէմ առ դէմ լրարու կը նային . գմբեթները չորս փոքրիկ սիւներու վրայ հաստատուած են առանց խաչի . ցաւալին այն է որ արձանադրութիւն չունին :

Հնութիւնը դեռ չէ կրցել այս Ար-

բազան յիշատակներուն վնասել . ուսափ  
եւ ազատ էին անոր փոռութեան երեսէն  
մինչեւ մեր տեսած ատենը :

Աս տեղէն աչք պէտք էլ , որ Անին  
հեռուէն դխուելով ինդութեան արտա-  
սուք չի թափիէր , եւ հայրենեաց որդւոց  
սիրա՝ որ տխուր բերկրութեամբ մը չի  
ճմէր . վասն զի՞ արեւուն առաւօտեան  
տէգի նման ճառադայթարձակ ցողերը  
Վակի երկնարերձ աշտարակներուն ցայ-  
տելով , նոր դեղնած ոսկեգոյն օգին մէջ  
Ճերմակ տեսքով կը ծածանէր զանիկայ .  
Եւ ամեն սիրտ ամեն աչք կը հրաւիրէր  
իրնն միայնութեան վրայ փղձկելու եւ  
արտասուք թափելու : Որդեկարօտ մօր  
նման՝ իրեն աւերակները բաղուկի տեղ  
տարածած , դուռները սրտի եւ կուրծքի  
տեղբացած՝ մեզի գրկելու կը դիմաւո-  
րէր . աչք պէտք էր , որ աս տեսակ մօր  
հեծութեանը վրայ արտասուք չը թափիէր ,  
եւ սիրտ՝ որ աս հայրենեաց մօր աղեաքը  
տեսնելուն պէս՝ սդոյ ու հառաջանաց  
ծուխը քթէն չը հանէր :

Քանի կը մօտենայինք, այնքան ալ  
 ընութեան մէջ անշարժ քարացած առ  
 մարմինները աչքերնուս կը մեծնային,  
 բայց դեռ բաւտկան մերձ չոլլալովնիս՝  
 արեգական պայծառութիւնը առերախնեւ-  
 լունատեսութիւնը աչքերնուս կը իւլէք.  
 Եւ իրեն սուր ու երկարաձիղ ճաճանչնեւ-  
 րի պարապին ճեղքուածներէն դէպ ՚իներս  
 զարնելով՝ երեւոյթը կը մեծցընեին. աս  
 տեղս կը հիանայ կ'ափշի ճանապարհոր-  
 դը, և մաղերը գլուխը ցցուելով, այս  
 խորին լութեանը մէջ քաղաքին հետ  
 անշարժ քարացած կը մնայ ։

Ասն զի, ամբողջ քաղաքը՝ առջեւը  
 ընդարձակ դաշտի վրայ կը առածուի,  
 մահացած ինկած՝ իրեն անմահ դերու կ-  
 ներուն մէջ. Այսուրեան դետին հիւսի-  
 սային բարձր եղերքին վրայ՝ սրանչելի ու-  
 ղորասրապաոյտ դիրքով մը արեւելքէն  
 դէպ՝ ի արեւմուտք երկնցած, առ երկա-  
 րութեանս հետ հիւսիսային կաղմէն աշառ-  
 ակազարդ բուրգերով պարիսպը բարձ-  
 րացած և երկու կողմէն իջած՝ քաղա-

քին արեւելեան եւ արեւմտեան ձորերը  
քաղաքին երեք կողմը խորածորին մէջէն  
պատաժե :

Բնութիւնն ալ սքանչելի բրած է  
Անիին դիպքը . վասն զի՞ Հայաստանիու-  
րիշ դետերուն եւ ոչ մէկը կը տեսնուի  
այսպիսի պառյաներով քարաժայու որ-  
ձաքարերու մէջ , որ քաղաքին երեք դին  
կը դառնայ , եւ այսպիսի եղական դիպք  
մը կը կազմէ , որ 'ի յաւիտենից դարա-  
կանգուն անմահական վկայ եղած է քա-  
ղաքին նախնի ահեղութեանը :

Քաղաքին արեւմտեան կողմը եղած  
ցամաքու սպիտակահող ձորը՝ Օսաղկո-  
ցածոր ըսուածն է . բայց յայտ է որ Օսաղ-  
կոցածոր ըսուածը գաւառին անունն է .  
ուստի աս ձորը գաւառին սահմանագր-  
լուիէն Անիին հետ կցուելով , ձորը գա-  
ւառին անունով կը կոչուի . (ասոր ստո-  
րագրութիւնը կը թողունք իրեն տեղը  
ընկլու ) . իսկ արեւելեան ձորը՝ նոյն իսկ  
գետն է , որ հիւսիսէն թափելով , քա-  
ղաքին արեւելքէն անոր հարաւային կող-

մը կը պատէ ու արեւմուսք կը խռորի,  
եւ դարձեալ դէպ 'ի հարաւ պատոյտ կառ  
նու կ'երթայ :

**Հ**իւսիսային ճանապարհին վսայ ,  
ուսկից քաղաքը կը մօնուի , մէկ ձխար-  
շաւ պարսպէն հեռու շինուածէ փոքրիկ  
ութանկիւնի Եղեղեցին կոփածոյ քա-  
րամբք առանց ոեւան\* . աս է՝ «Եախօծու  
ըսուած եկեղեցին , որ իրեն շինութեան  
պատմութիւնն ալ հետր առած կը բերէ  
հարուստ աւանդութեամբ ազգերնուու  
մէջ յորդւոց որդի :

**Հ**անդիսաւոր օր մը նախարածը  
ծնունդի կամ զատկի օր երբ որ եկեղեցի  
կ'երթայ , ժողովուրդը ասոր տեղ չեն  
տար , թէ բազմութեան շատութենէն ,

\* Աս Եղեղեցւոյ համար Խօժէն Պօռէ (որ  
ճանապարհորդեր է յԱնի յամին 1837) . սխալ-  
մամբ կ'ըսէ իր ճանապարհորդութեանը մէջ , թէ  
շիներ է Ապլիսարիս մարզպան յաւուրս Պակ-  
կայ յամի 1056 : Աս իշխանը շիներ է քաղաքին  
մէջ եւ մատուռն մը սուրբ Ատելիանոսի անուամբ  
յամի Տեսուն 1020 :

թէ, իրեն գծութեանք համար, ասով  
չշատանալով՝ անեցի բնութեամբ ալ  
կ'արհամարհեն զինքը. նախըարածքը առ  
տմարդի արհամարհութենէն վշտանա-  
լով, աս եկեղեցին իրեն արդեամբը կը  
կը կառուցանէ՝ ծածուկ հարուստ բւ-  
լալով :

Եկեղեցին իրեն մեծութեանք չտ-  
փով վրան դմբէթ ունի. իրեն շրջապատ  
կամարը ժրմաց ութ անկեանց վճանհաս-  
տատուածէ. ասոր նմաննէ սուբր. Գրի-  
գոր անուամբ հոյակապ եկեղեցին՝ քա-  
ղաքին մէջ մայր Եկեղեցւոյ արեւմտեան  
կողմը :

Ահեք՝ որ պարսպին հիւսիսային դրա-  
նէն քաղաքը մումք, որ բուն մուտքն  
է, և ուղղակի դէպ ՚ի արեւմուտք թա-  
գաւորական պալտու զինելու գիմեցինք,  
ուսիից Հարաւային կողմը միջնարերդն  
անցանք, և յետոյ արեւելեան կողմէն  
մայր Եկեղեցւոյ վրայ դարձանք, ուստի  
աս կարգաւալ գրելու կ'սկսանիմք :

Արկինէ քաղաքին սրբիսուր, ներ-

քին եւ արտաքին . եւ ըստ որում ը-  
 սինք որ քաղաքին հիւսիսային դէմքը  
 գտշտին հաւասարութեանը վրայ կը նա-  
 յի , անոր համար պարսպին ահաւորու-  
 թիւնը , ամրութիւնը ու բարձրութիւնը  
 աս կողմը կը տեսնուի . որովհետեւ թըշ-  
 նումեաց յարձակման ձանապարհը այս  
 տեղս կ'երեւնայ . արտաքին պարփառ  
 գրիթէ ծայրէ ծայր քոկուած , մարդա-  
 չափ միայն բարձր մնացածէ : Աւելանիքը  
 երկուքին մէջ տեղը լեցուելով , միջոցը  
 հաւասար է , այնպէս , որ մենք ներքին  
 պարսպին վրայ եղած խաչերը եւ հիւս-  
 ուածու քարէ զարդերը աւելի նուրբ դի-  
 տելու համար աս երկու պարսպին միջու-  
 ցէն վլատակներու վրայէն կը ստըտէինք :  
 Արտաքին պարսպին առջեւը բացուած  
 է խրամը . աստեղ իւր առջի խորութիւնը  
 աւելանիքին կորանցընելով , եւ անձրեւաց  
 հեղեղներէն քարով ու աւազով լեցուած՝  
 հիմա մարդաչափ բարձրութեամբ մի-  
 այն խորութիւն ունի : Արտաքին պա-  
 րփառը քաղաքը չշրջապատեր առջինին

Հետ, այլ միայն հիւսիսային կողմը կայ  
արեւելեան ձորաթերանէն մինչեւ արեւ-  
մբատեան ձօրը տարածուած գաշտին դի-  
մացը :

**Պարիսպը** հիւսիսային կողմէն երկք  
մեծ դուռունի, եւ արեւելքի ու արեւ-  
մուտքի ծայրերէն սկսած, որոնք երկու  
կողմէն ալ ձորբ կ'իջնան, միաչափ մե-  
ծութեամբ ու հաւասար միջոցաւ կիսա-  
բոլորակ բուրգերով զարդարուածէ . աս  
բուրգերը ամենքն ալ մեջ տեղերը դօտի  
աւնին քարէն հանած . կոփածու քարա-  
շարերը՝ մէկ բուրգէն մինչեւ միւսը՝ ամեն  
մէկ միջոցը առանձին ձեւերով շարուած  
էն, բոլորն ալ քառակուսի սիւ ու կար-  
միլ քարերով . տեղ մը երկք հաւասար  
խաչ հաւասար դիպքով, մէկալ տեղը՝ մէկ  
մեծ ու երկու կողմն ալ փոքրիկ խաչեր,  
բոլորն ալ նոյն սեւ ու կարմիր քարերու-  
շինուածով յարմարցուցած են :

**Միջնն դրանն երկու կողմք՝ բուրգե-  
րու տեղ՝ երկնարերք ու ահեղ աշտա-  
րակները կեցած են՝ կոփածու դեղնագոյն**

քարով . ասոնց վրայ կը զարմանայ աւես-  
 նողը , վասն զի՞ւ կարծէս թէ քաղաքին  
 վրայ ատեն ատեն եղած պատերազմի ար-  
 շաւանքը ասոնք են խորտակեր . որովհե-  
 տեւ բնաւ քարմը չտեսնուիր , որ անա-  
 բատ մնացած ըլլայ . ամենքն ալ նետի ու-  
 տեղի եւ այլ պատերազմական դործիք-  
 ներու հարուածներով վնասուած են վե-  
 րէն ՚ի վար . իրենց բարձրութեամբն ալ  
 տակաւին առջի բարձրութիւննին պա-  
 հած չեն . երկուքին ծայրերն ալ փլած  
 են , այս երկու աշտարակները ներսի կող-  
 մէն ինն յարկ ունին , որոնց քաղքին մէ-  
 ջը հղած կողմերը քակուած ըլլալով ,  
 յարկերը մէկ մէկ կը համրուին . ուր որ  
 քաղաքին շէն ատենը պահապանք կը  
 նատին եղեր : Աս երկու աշտարակները  
 շինել տուածէ Քրիստոսի 1197 թր-  
 ւականին Ը անուշ անուն խաթունը ,  
 ինչպէս Շազմավեպն ալ կ'ըսէ :

Կոյնպէս բուրգերուն շատերն ալ  
 զանազան իշխանոց ու մարդկանց անու-  
 նով կառուցուած են , շատերուն յիշու-

տակադիրերը վրան բլալով ։ Առաջ

Ասոնց բոլորին ծայրերն աղառիւնի  
և վիշապի ձեւ քարերով քանդակա-  
գործեալ են ։ առաջնորդ մն զնոս զգմաւա-

Պարսպին մեծ զբան ճակաաի բա-  
րաւորին վրայ անթուական արձանագրու-  
թիւն կայ Անիի թագաւորաց վերջի ա-  
տեններին ։

Երկրորդ զբան ճակաաը գրուած է  
արձանագիրը ՚ի թուին Հայոց ՈՒՊԱ  
(1215) ։ Օ աքարիա սպասալարի իշ-  
խանութեան ատեն ։ յորմ, ինչպէս կ'եւ  
ըեւի, այս զուաը նորոգուած պիստի ըւ-  
լոյ Սարգիս անուն մէկումբ արդեամբք,  
որուն օրինակն է ։ “ՈՒՊԱ” (՚ի թուին  
“Հայոց յամի 1215) կամաւ Յիսուսի  
“Քրիստոսի ամենողորմին ։ եւ յիշխա-  
նութեան Վանդատոր Քախուցէին եւ  
“սպասալար Հահնշահ ։ Օ աքարեի որդ-  
“ւոյ Հահնշահ Սարգսի, ևս Սարգիս  
“Սամուելի որդի ծառայ Քրիստոսի  
“յարդարավասուակ արձաթոյ խոյ ա-  
“րարի զհասարակաց գործս ՚ի պատիւ

“անուան իմոց եւ ՚ի յիշաստակ հօր եւ  
ամօր եւ որդւոց լիմոց . եւ որք լնիմեռո-  
նուք, յիշեցէք զիս տմենեքեան ա-  
ռոաջի Յիսուսի Քրիստոսի : ,”

Ըստաբուստ երկրորդ դրան աջ կողմը կառուցուած է սուրբ Սարգսի ան-  
ուամբ կամարակապ մատուռը կիսախոչ-  
րան աշտարակին որմը . տառ վրայի խա-  
չերուն տակը զրուած են տեղ տեղ “ըզ  
Սարդիս յիշեցէք , . ” սուրբ Սարդիս օդ-  
նեա Սարգսի Գորդոյ ամեն : ,”

Պարսպին աս ըստած ներքին կողմը  
զննելին ենքը ուղղակի դէպ ՚ի թագա-  
ւորական պալատը գնացինք, որ քաղա-  
քին հիւսիսային արևումնեան կողմը կա-  
ռուցուած է ձորաբերանին դարձուած-  
քին վւայ, այնքան բարձր, որ մինչեւ  
պարսպին պատերէն ալ վերևն . պալատը  
ներսի կողմէն դէպ ՚ի ձորին վրայ շատ  
ահառոր տեսք ունի, որովհետեւ աս  
տեղս՝ ձորին խորութիւնը պարսպին հետ  
միացած ըլլալով վերէն ՚ի վար պալատին  
իբրեւ պարիսպ մը կը ձեւանայ :

Առ թագաւորական պալատին միայն  
սմուր ու կոփածու գեղնագոյն քաղով  
շինուած պատերը կեցած են շատ բա-  
րակ շարուածքով : Մարդու զարմանք  
կուգայ , թէ աս նմբութեամբ ի՞նչպէս  
այսքան դարերով մնացեր են ու դեռ պի-  
տի մնան գուցէ այնքան դար մըն ալ :

Առաստաղներուն տեղերէն կը նրա-  
մարուի , որ երեք յարկ ունեցերէ , վաճն  
զի՞ պատերուն ներքին կողմէն գերաննե-  
րու գլուխներուն տեղերը կարգաւ կ'ե-  
րեւին . սենեակներու բաժանմունքները  
տակաւին կը կինան առ անձին պատե-  
րով . արեւելեան կողմի սենեակներուն  
մէկուն մէջ ջօոյ աւազան մը շինուած է  
պատին կից . ուսկից պալատին մէջը ջուր  
կուգայ եղեր . գեղեցիկ փորուածքներ  
ունի ասոր վրայի գմբէթայարկը , սեւ ու  
կարմիր քարերով զարդարուած՝ ծաղ-  
կոցաձեւ շարուածքով : Ճայց պալատին  
ներսի կողմը պատերուն վրայ փորուածք  
կամ ծաղկի զարդարանք չկայ ինչպէս  
Քեր - Գօրմթը կ'ըսէ առ ճանզմավիպին ,

չեմ գիտերինչ տեղէ առնելով, թէ և Ալա-  
լատիններսը պանչելի բանուածքով զար-  
դարուածէն, այսաւու մոդի ու ուրագայ-

Աս սենեակին մէջէն պալատին տա-  
կի ներքնացարկին դուռն է. մեր տեսած  
ատենը հողով ու անձրեւի հեղեղներու-  
թերած աւազով լցուած եւ չոր ու կա-  
նաչ թուփերով պատաժ էր. խոր ու  
ահագին ճանապարհին մէջէն դէպ 'ի վար  
քարէ սանդուղները կ'երեւնացին. պա-  
լատին սենեակներուն մէջէն ալ տեղ տեղ  
անձրեւը բացած ըլլալով, աս Ճեղքուած-  
ներէն լոյսը կը զարնէր սանդուղներու  
դարձուածքին վրայ: - Անիի ամրութիւն-  
ներուն մէկն ալ աս ներքնատունն է, զոր  
Բազմավեպը մեծագործութեան մէկ ա-  
պացոյց մը կը համարի:

Պալատին հիւսիսային կողմը զրախ  
պատին վրայ մեծ լուսամուտէն վերը  
եղած մեծին Ամբատայ արձանը, որ քա-  
ղաքին հիմնադիրն է, Բազմավեպը ա-  
ռանց տեղեկութիւն մը ունենալու անոր  
վրայ՝ զինուորի մը նմանցուցեր է. կ'երի-

ւի թէ ազգերնուս մէջ աս արձանիս վրայ  
 եղած հաստատուն առանդութիւնը չէ  
 հարցուցեր իրեն ճանապարհորդը ։  
 Անիի ետքի ժամանակի ։ Հայ բնակիչն  
 ները որոնք որ այժմեան ծաղկոցանորին  
 վրայ եղած տաճկաց գիւղը կը բնակէին,  
 ու հիմա կէս մի ։ Ոռոմնսին վանքը ու  
 կէս մի ։ Պազրւ-քիլիաս բառած գիւղն  
 են, եւ որոնց ծերունիքնալ հետերնիս էին,  
 ասոնք որդւոց յորդի լած են, որ ան  
 արձաննը Ամբատ թաղաւորիննէ ։ արգար-  
 եւ պլուխը կատրած է եղեր, գուցէ ։ Ա-  
 նիի թշնամիններուն յարձակման ժամա-  
 նակը եղած ըլլայ ։ բայց ձեռքը բռնած  
 չէնքը քաղաքն է եղեր ալարազապատ ։  
 Իմնադրի մը արձաննը չէնքի վրայ  
 կանգնելը ։ Հայաստանեայց հին սովորու-  
 թիւնն է, եւ դաւցէ մեր թաղաւորու-  
 թեան ստենաւելի յանձախ էր ։ ասով-  
 թէ պարծանք մը վաստրկիլ է եղերմըտ-  
 քերնին, եւ թէ իրենց մէծագործու-  
 թեանց յիշատակները իրենց հսկատակաց  
 եւ յետագայից սրտին մէջ յաւերժա-

ցընելու միավաք մը ունեցեր են: Անին առերակներուն վրայ թագաւորող հայ իշխանուազետը, անոր առերանքեն երկու տարի ետքը՝ Ծիրակայու Արարատայ երկիրը կաղատէ պարսիկասպանակներէն, եւ զԱնին կը թափէ Աւագալսններու ձեռքէն: Ամիու սպասագար Վայց հայկազուն պայազատ Օաքարէ Աթարէկ՝ Արդութեանց տոհմին նուխազբուխը, առօհճայ մենաստանի սուրբ Աստուածածնի եկեղեցին յօրինակ ճարտարապետութեան եւ դրուագագործութեան այաստանի՝ կը շինէ ՚ի Ծիրակ՝ Անին դրեթէ չորս ժամ հեռի. իւր եւ իւր Խվանի եղբօր արձանը կանգնել կուտայ Եկեղեցւոյն արեւելեւան արտաքին պատին բարձր ճակատին վրայ, իրենց զինուորական զդեստովը, արևելելեւան տարագով. որոնց վրայ մինչեւ հիմա հայեցողը՝ վեհ ու ասիական ծանրը հայեցուածքէն կը պատկառի:

Երկու եղբարիք դէմ առղէմ կեցած՝ նոյն իրեն շինած եկեղեցին մէկ մէկ ձեռւ

քով բռնած են . ահա հայկական հին  
սովորութեան ապացոյց մըն ալ , որ կ'ե-  
րեւնայթէ Անիէն առած են՝ ինչպէս գրա-  
րած եմք նոյն Եղիեղեցւոյ պատմութեա-  
նը մէջ :

Աւստի տարակուսութեամբ ափսոք  
սալու չէ Խազմավէպին հետ թէ՝ ոչ վեա-  
լը եւ ոչ վարը արձանադրութիւն չկայ .  
որովհետեւ պատմութիւնը պնմահացու-  
ցած է զայն , թէ Անին պարսպապատ շի-  
նեց . Ամբատ թագաւոր տիեզերակալ ան-  
ուանեալ :

Միայն շնորհ կը մտառցանեմ Բազ-  
մավէպի ճանապարհորդին , որ իրեն կար-  
ծած զինուորի հադուառը ճիշտ կը նկա-  
րագրէ արեւելեան տարադուր . վասն զի՞-  
ես զանիկայ տեսնելու արժանաւորու-  
թիւնը չունեցայ իմ ճամբորդութեան ատեն :

Ուրիշ ճամբորդութեանս մէջ գրած  
եմ , որ ուրիշ աղգաց թանգարանները  
մեր աղգին անզուգական ու եղական հը-  
նութեանց նշխարքներովը երլցուին , մինչ

մենք զնոյնը կը դանդաղիմք ազգերնուու  
մէջ ունենալու . ասանկ ալ աս օրուան  
օրս Ամբատայ նմանաշխարհահռչակ Ա-  
նին հիմնադրողի արձաննէն զրկուած ենք :  
Ճեղքապուրիի ճեմարանը՝ իրեն թան-  
գարանը մինչեւ հիմա հայկական արձան-  
ներով , կամ թե բաեմ այսոց հրաշա-  
լիքներով կը լեցընէ : Երբոր իրեն ճա-  
նապարհորդները Անիին այցելու կը լլան ,  
կատավարութենէն հրաման կը լլայ Կիւմ-  
րիի քաղաքապետին , որ Անիի պալատէն  
այն աղդային յիշատակարանը հանեն .  
եւ այսպէս Ամբատայ թագաւորական  
արձանը՝ 1843 եւ 1844 ին միջոցները  
կայսերական թանգարանին զարդը կը լ-  
լայ , եւ մեզի նման այցելուները կը զոր-  
կէ իրեն թագաւորական վառահեղ եւ  
լմեւոյթէն :

Անձ եռանգեւամբու սիրով մը ար-  
ձանին տեղտեսնելու յանկանալով , շատ  
դժուարութեամբ կրցայ նշմարել . վասն  
զի , ինչպէս բսի , պալատին պատը անմիշ  
ջապէս ձորի քարափին ըերանը դրուած

բըսալով՝ միջոց չկար տատին առակը անցնելու . հետիս քահանայներն ու աշխարհականները ձեռքի ձեռք բռնած , զիս դիւրասահ խիճերու ու աւաղներու վրայէն ինեցուցին դէսկ ՚ի վար . արձանը՝ լուսամուտին գլուխը պատին շարուածքին մէջ մէծ միապաղաղ քար մընէ , եղեր թաղաւորին հասակին համեմատ բարձրաքանդակ քարէն հանած , եւ բաւական խորութեամբ քարուկրի շաղախը կերեւնար կոփածու քարով շինուած պատին մէջ :

**Պ**ալատին արեւելեան դուռը՝ որ եւ պաղատին ճակատնէ , իրեն վրայի և զած եռայարկ դռներովք՝ բոլոր հայկական ձեռագործներու , “ փափուկ փորուածներւ եւ արաբացի քանդակներու , ” կամ թէ պարսկական ճարտարապետութեանց հակամիտութիւններու ցուցակը եւ ախորժակը կուտայ ասոր շրջանակներուն եւ ընդարձակ քառակուսի ճակատին վրայ փորուած խորանաւոր ծաղթեկնելն ու մէկմէկու հաղուած խաչերը սիւ ու կարս

միկ աղիւսաձեւ քարերու վրայ, որոնք  
այնպիսի արհեստով մը մէկ զմէկ բռնած-  
ու մէկմէկու հետ միացած են, որ կար-  
ծես թէ ամենքնալ մէկ քար են. և այս  
բարակ ու նուրբ բանուած ծաղիկները  
ամենեւին հնութենէ, անձրեւէ ու հո-  
վե վեասուած եւ կամ խոնաւութենէ  
երբէք մամուապատ չեն, վասն զի՞ երևար  
հիւսիսէն դէպ 'ի արեւելք դիրք մը բրա-  
նկընիվ, միշտ արեւը վրան է և միշտ ա-  
րեգական ճաւագայթին հայեցուածքը  
կառնու եւ այնպէս պայծառ կը կենայ:

Դրոպացի Ճանապարհութները, ո-  
րոնք քաղաքին միւս հնութեանց ծա-  
ղիկներուն ու քանդակներուն օրինակը  
սկագեղով առեր են, անոնց շատերը  
ժագաւորական պայտախնդուու մատա-  
կարաբած է իրրնւ հին աշխարհի ար-  
հեստից եւ քանդակագործութեանց գա-  
ղափարներ, եւրոպական եւ արևեմտեան  
հետամուտ ախորժակաց արեւելեան Ճա-  
շակներ. վասն զի՞ Անիին այս հրաշագործ  
շնուրածքներուն ու տերակներուն մէջ

ի՞նչ զեղեցիկ ու վսեմ փորուածք մը աւես-  
նէ մարս, որուն գաղափարները առնուած  
չըլլայ սեւագեղով . ահա այժմեան Եւ-  
րոպական քանդակագործութեան ար-  
շեատին լոյս տուող եւ գաղափար մատա-  
կարարող բնագիրները, որոնք ոչ թան-  
գարանները կընան պարունակել եւ ոչ  
յարգը ճանչցողին խիղճը կը ներէ առ տե-  
սակ բնադիրները տեղէն շարժելու :

**Պալատին Հանդէալ արեւելեան կող-  
մէն միջնաբերդին ուղղաձիգ ճանապար-  
հէն վար՝ թագաւորական եկեղեցին է,  
ուր պալատին ետքը անմիջապէս տեսնե-  
լու ելանք . թագաւորական կ'ըսեմ, վասն  
զի՞ւս ամեն եկեղեցիներէն ասիկայ է  
պալատին խիստ մերձաւորը . Եւ ճարտա-  
րապետութեան ու զեղեցիկ շինութեան  
կողմէն՝ ամեն մեծագործ շէնքերու ու ե-  
կեղեցիներու թագուհին . ըստ որում  
ասոր մէջի անկիւնական սիւներու ու խո-  
յակներու ծաղկենկար փորուածքներուն  
եւ ոչ մայր եկեղեցին կընայ հաւասա-  
րիլ :**

Անման ու միակ շենք մընէ առեկեւ  
զեցին Անիի մէջ . արձանագիրներէն կիւ  
մացուի որ աս է Առաքելոց բոււած եւ  
կեղեցին Անոյ : Ահծեկեղեցին՝ի ապառ  
աւրուածէ . այժմեան մնացած եւ այն-  
քան հնութեանց մէջ պանծացողը՝ անոր  
ժամատուննէ , որ եկեղեցւոյն կից շեն-  
ուածէ . եկեղեցւոյ դուռն ալ ասոր հիւ-  
սիսային կողմէն դէպ՝ի մէջու բացուածէ .  
ասոր ճակատի արձանագիրնէ . **Քրիստոսի**  
**1031 (ԵԶ.)** ժուականին :

Աս ժամատունը ուրիշ վանքերու  
ժամատուններուն նման գմբէթ չունի , այլ  
միայն իր բարձր ու իամարակապ ձեղու-  
նին մէջ տեղը մեծ լուսամօւտ մը ունի .  
երկու մեծ կամարի վրայ կառուցուած-  
է , որոնք մէջէ մէջ անցած՝ չորս անկիւն-  
ները եղած եռայարկ սիւներու վրայ իւ-  
ջած են , որոնք միապաղաղ սեւ ու կար-  
միր քարեր են . աս սիւներուն վերնախա-  
րիսիները՝ քանդակագործութեան ու  
փորուածոց ամեն կերպ աղնուութիւնը  
վրայնին ունին . կամարներն ալ խաչի փոր-

ուածքներով զարդարուած են առաստացի կամարներուն միջոցները եղած բոլոր քառակուսի քարերէ հիւսուածքը ծաղկներով զարդարուած են :

Արեւելիան կողմէն երեք լուսամուտունի ասոնց շրջանակները նոյնպէս զեղեցիկ դրուադներ փորուած են . մշտիլուս սամուտին երկու կողմը երկու մեծ խոչչեր կան քանդակագործեալ կարմիր քարերու վրայ ճախտկողմեանը տւելի մանուածու փորուածքներ ունի , որոց օրինակը առած են մեւակեղով :

Ճամատան միջին լայնութիւնը 20 քայլ է եւ երկայնութիւնը 15 . ասոր մշտին ինը հատ արձանադրութիւն արտադրեցի միայն , թէ եւ արտաքուստարեւելիան կողմին վրայ ալ կային , բայց քարերը տեղ տեղ ինկած ըլլալով ամբողջ իմաստ չեն ցուցըներ :

Սոր եկեղեցին Առաքելոց անուամբ խաչածեւ քառակուսի շինուած է ժամատան հիւսիսակողմը , որմերը միայն կիսով չափ մնացած են . լայնութիւնն ու երկայ-

նութիւնը միաջափ 20 քայլեն, եւ երկու մեծ տւանդատուն ունի նոյնպէս աւերուած յաջ եւ յահեակ սեղանոյն :

**Ա**ս եկեղեցիէն մինչեւ պալատը ուրիշ եկեղեցի կամ կանգուն շէնք չկայ . եւ երկուքին դիբըն ալ միեւնոյն հաւասարութեան վրայ է : Ուստի կերեւի թէ ընդարձակ փողոց եղած ըլլայ աս հաւասարութեան վրայ , որով թափաւորը եւ պալատիկանք ռաստեղս եկեղեցի եկած ըւլան :

**Ա**սկէ ելանք միջնաբերդին ճանապարհը որ պարսպին հիւսիսային մեծ գոնէն դէպ՚ի հարաւ մինչեւ միջնաբերդը նեղ ու երկու կողմը քարտշարով դրձուածէ , որ մինչեւ մեր տաենը կը մնար կիսով չափ թաղված հողին մէջ :

**Մ**իջնաբերդին դիբը բաւական բարձրէ . հարաւային կողմէն քաղաքին մէջը կընայի : Խսկ միւս կողմը դետին ահաղին խորաձորին վրայ հօվանի եղած է . ուստի եզերքը ամենեւին անմատչելի է . ըստ ուրում բոլոր շէնքերը աւրուած ըլլալով :

զերբուկներուն հսկն ու աւագը ուղիղ  
 տակէ կը աս հին ու անցորդին ճանապարհ  
 չեն տար . պարիստն աս կողմէն աս ահա-  
 զին ապառաժին տակ խորածորին մէջ  
 ջուրին եղերքէն կանցնի . ասոր վրայէն  
 խորածորը շատ ահաւոր տեսք ունի , վասն  
 զի՞ ասիկայ բաւիղի պէս կախուած ըւ-  
 լալով ձորին վրայ , պարիստը վերէն չե-  
 րեւնար . խորածորին մէջէն առջեւն ալ-  
 իրեն կիսով չափ բարձրութեամբ իրեն  
 կից իրեւ բազուկ մը՝ բարաժոյոր եր-  
 կրնցած բլալով դէպ՚ի ջուրը , ձօրը ի-  
 րեն խորութեամբը եւ եղերքին անմատ-  
 չելի ժայռերով կապօյտ մժութեան մէջ  
 կ'երեւնայ , եւ օդը իրեւ մառախուղ  
 վրան կը ծփայ . վասն զի՞ հոն արեգական  
 ճառագայթները թափանցելու ոյժը չու-  
 նին . որովհետեւ աս տեղս գետը միջնա-  
 րերդին առջեւէն իւր մեծ ու ահագին  
 պտոյտքը կ'ընէ , քաղաքին երեք կողմը  
 կը բռնէ կ'անցնի , ինչպէս վերը բաած ենք .  
 արեւն ալ կողմնակի զարնելով վրան ,  
 ճառ ապայթները խորածորին կէսէն վար

չեն իջնագու ծասդ բազմաց ու մեջամիտերան /

Ես տեղս ալ անրնակ ու անհուն առ  
նպագատներէն աւելի սարսափ կը բերէ  
ճանապարհորդին ։ գետն ալ կարծես թէ  
ընութեան հետ կը լուէ եւ ահիւ ու դո-  
ղով խօր ապառաժներուն մէջէն իր կա-  
պոյտ ու մեղմ ալիքներովը կը թաւալի  
կ'երթայ ։ եղերքը՝ բոլոր այն խոր վիհե-  
րուն մէջ մարդու ուսք այսքան դարերով  
չմերծեցած ըլլալով ։ ստուար մացառը ու  
թուփը բարձրացեր ժայռերուն երեսը  
ծածկերէն ։ Այսալիսի զարհութելի տե-  
ղերէն չեթէ մարդուն սիրտը կը սպակչի  
ու երկիւղ կը քաշէ ։ սյլ եւ գաղանք  
անդամ սիրտ չեն ըներ ան տեղերը սուք  
կոխելու ։

Ես դիրքին վրայ միջնարերգը ուղ-  
ղակի կը նոյի հիւսիսէն ։ որուն արեւմբա-  
ւան կողմը կ'իյնայ Օաղկոցաձոր բառւած  
փոսը ։ որ երկար իջած է գէպ ՚ի գետին  
վրայ ։ միջնարերդին շէնքերը ամենն ալ  
տւրուած են բաց ՚ի կանգուն կեցուծ ե-  
կեղեցիներէն ։ զօրոնք վարը սլիախ գրենք :

Բազմավեպին աշտարակ լսածները դուցէ թէ աս վանքերուն առերտմիները ըւլան հողակոյտներուն հետ ասդիս անդին գետնին երեսը թափած :

Միայն միջնաբերդի տպառաժին այն բազկին վրայ որ դէոյ ի խորածորին մէջը երկնցած է, իրեն կէս բարձրութեանը չափ փոքրիկ վանք մը կայ, ասոր դժուար ու նեղ ճանապարհը նոյն տպառաժին սահուն կողերէն զարտուղի պայտներով վերէն դէոյ ի վար գծուած է:

Աս վանքը չորս որմասեանց վրայ սեւ ու կարմիր քարով շինուած է. երկրին չայ բնակեչքը տաճկի բառով ասոր Պըղը - Պալէսի կ'ըսեն. դմբէթը եւ հարաւային ու արեւմտեան որմունքը խոնարհեր եւ եկեղեցւոյ մէջը բռներ են. արեւելեան եւ հիւսիսային որմունքը աւագ խորանովը մէկ տեղ ամբողջ կեցած են. բայց չորս անկիւններու կրկնայարկ փոքրիկ խորանները անմիաս կեցած են մի մի լուսամուտով :

Արտաքուստ հարաւային արեւելեան

կողմը արձանագրութիւն կ'երեւնար քարերուն վրայ. բայց ինչպէս որ լսի, աս հարաւային կողմը աւրուած ըլլալով, մնացածն ալ իմաստ չէր տար. միայն կ'երեւնայ թէ՝ արձանագրութիւնը .**Օ** աքարէ Ապասալարի ժամանակին է, որուն մէջ կը յիշուի, թէ աս մենաստանիս մէջ եղած եկեղեցիները շինուած են եղեր Ա. Վրիգոր Լուսաւորչէն. բայց դաւալին այն էր, որ ան հին եկեղեցիներուն եւ ոչնչխարքը կար հիմա. եւ այս արձանագիրն ալ տեղ տեղ աւրուած ըլլալով՝ թուական չունէր :

**Ա**ս կողմս եղած լուսամտին եղերքն է ան հռչակաւոր ծածկագրութիւնը, զոր հանդերձ մեկնութեամբ հրատարակեց յամին 1848 առանձին տետրակոփմը մեր ազգային ուսումնասերներէն մէկր'ի Առստանդնուպօլիս :

**Տ**աճարին երկայնութիւնը 12 քայլ էր, եւ լայնութեւնը 8. արեւելեան հիւսիսային որմոց վրայ երկերկու լուսամուտ կային. արեւելեան կողմը ժամա-

տուն մը կայ եղեր, հիմաւ աւերակ ։ Ապա  
**Ծ**րջապսոր դրեթէ ոտք կոխելու  
 տեղ չկայ, քարափայոփ ափափայ ծայ-  
 րերուն ու աւերակները մէկմէկով վրայ  
 դիզված ըլլալուն պատճառաւ, հազիւ  
 թէ մէկզմէկ բռնելով եւ կանգուն որմե-  
 լուն կոթնելով՝ վանքին շրջապատը սր-  
 տոյտ մը ըրինք . ոտքերնուս ատկը բաց-  
 ուած ահապին խորաճորին վրայ նայելու՝  
 գլուխնիս կը դառնար ։ **Օ**չունկերնիս դո-  
 զալով, դարձանք ձորին կուրծքը նշմար-  
 ուած բարակ ձպորային դէպ ՚ի վար . ուկ  
 ձիանքնիս թողած էինք քանի մը ընկեր-  
 ներու քով :

**Մ**իջնարերդէն արեւելեան ձօրա-  
 բերանք բռնած այն պէս հետիուս դար-  
 ձննք դէպ ՚ի կաթուղիկէ մոյը եկեղեցւոյ  
 վրայ, որ միջնարերդէն՝ քաղաքին արեւ-  
 ելեան հիւսիսային կողմն է, շրջապատը  
 կանգունու կիսականգուն եկեղեցիներով  
 լցուած, ոմանք մերձ եւ ոմանք հեռի,  
 արեւելքի հիւսիսի եւ արեւմուտքի կող-  
 մերէն :

Եւորովհետեւ Բազմավէսլը մայր ե-  
կեղեցիէն զատ միայն երեք եկեղեցի դր-  
նելով, շատ տարակուսական կը ցուցընէ  
աշխարհաչռչակ Անիին Հազար ու մէկ  
եկեղեցիունենալը, աս տեղս ներկայ մնա-  
ցած եկեղեցիներուն ցուցակը կուտանք.  
Թացածներուն համար կ'առահնվցընենք  
զանիկայ երկու կողմնական ձորերուն մէջ  
եղած անթիւ անհամար մանր ու մեծ  
մատուռներովը, եւ արուարձաններուն  
ու շրջակայ գեղերուն մէջ եղած եկեղե-  
ցիներովը, զորոնք ինքն ալ քաղքին պա-  
տերէն դուրս կը համարի :

Աս ձորաբերանին վրայ մայր Եկե-  
ղեցւոյն հարաւակողմը շինուածէ երկայն  
քառակուսի ժամատունը վեց սեան վրայ՝  
երկու կարգ բաժնուած եւ տասն եւ չորս  
որմասիւնով . ձեղունը կամարածեւ եւ  
տեղ տեղ շիտակէ՝ քառակուսի մեծամեծ  
քարերով ծածկած շատ ամրութեամբ .  
սիւներուն վերնախարիսխները եւ կա-  
մարները զանազան ձեւերով քանդակա-  
դործուած են . երեք մեծ լուսամուաներ

ունի ազեւելիան որմը, որ գէտ ՚ի խո-  
րաձորը կը նային :

**Ե**յս ընդարձակ ժամատանս եկեղե-  
ցին կից տառը շինուածէ եղեր տրեւմբա-  
եան կողմէն, ուր որ հիմա անոր աւե-  
րակը կեցածէ :

**Խ**ակ այս ժամատունս մզկիթի վա-  
խած են եղեր . առ է զոր Յազմավէպը  
մզկիթ կը կաչէ . բայց վրայի արձանագ-  
րութիւնը ցոյց կուտայ որ ժամատուն  
եղածէ սրբեալ ՚ի պաշտօն Աստուծոյ :

**Ե**րեւմտեան որմին վասյ գուրսէն  
արձանագրութիւն կայ պարսկերէն խոշոր  
դրու . անոր վարն ալ հայերէն արձա-  
նագրութիւն համառօտ “ աստատուն  
պահողքն աւը հնին յԱստուծոյ ” . կ'ե-  
րեւի թէ պարսկերէն արձանագրին տեղն  
ալ հայերէն եղածէ եղեր յառաջ, ու  
ետքը եղծած ու պարսկերէնը գրած են .  
անոր համար հայերէնին առ վերջին տողը  
մնացերէ :

**Ե**ս պարսկերէն արձանագրին թարգ-  
մանութիւնը զոր բռածէ : Խօժէն Պուէ

գաղղիացի ճանապարհորդը եր ըրած Ա-  
նիի ստորագրութեամբ մէջ, կ'ապահով-  
ցընէ զմել, որ աս մզկիթ ըսուածը ինչ-  
պէս վերը ըսինք, յառաջ ժամատուն ե-  
ղած է եղեր :

Խակ արձանագիրը հրովարտակի մը  
օրինակ է եղեր, որ երկրին ու քաղաքին  
հարկերը կ'ապահովցընէ . ասով միանգա-  
մայն Անիին ան ժամանակի քաղաքական  
վիճակը կը հասկըցվի : Ա հուասիկիթարդ-  
մանութիւնը :

“Տէր օգնական լիցի ծառայից իւ-  
“րոց եւ ինձ Ապումատայ Պէհատուր  
“խանի : Ե ժամանակաց անտի յորում  
“թագաւորն երկնի եւ իշխանն աշխար-  
“հի, պայծառութիւնն տիեզերաց եւ կը-  
“րոնի (որոյ յաւերժասցիթագաւորու-  
“թիւնն) սփոռաց զհովանի ողորմու-  
“թեան եւ արդարութեան իւրոյ ՚ի վե-  
“րայ մարդկային ազգի ՚ի քարձանց ան-  
“տի աթոռոյ իւրոյ, յարեւմափց մինչեւ  
“յարեւելս, (Տէր աճեցուսցէ զզօրու-  
“թիւննորա եւ զիշխանութիւն), ծանու-

Ացանեմ ամենեցուն, զի երկիրս ամենայն  
 « անկեալ է ըստ Հրամանաւ եւ օրինօք  
 « առենի նորա . եւ ոչ յարարածոց ոք  
 « կարէ զանցանել կամ լուծանել զմի ՚ի  
 « պատուիրանաց նորա . եւ ոչ ոք կարէ  
 « աւելի ինչ պահանջել տուրս բաց ՚ի տրոց  
 « անցիյն բաժ անուանելոց , եւ բաց ՚ի  
 « կնքոցն , որ է տամայա . նոյնավէս առ ոչ  
 « իրիք պատճառանաց կարանցէ ոք իրնակ-  
 « րել յումեքէ արձավթ եւ կամ աւելի  
 « հարկս , կամ այլ ինչ , որպէս յառաջին  
 « ժամանակն առնեխն ՚ի քաղաքն Անի  
 « եւ ՚ի զառառու Արաց գլխահարկս յիւ-  
 « րաբանչիւրոցն պահանջելով , կամ Հր-  
 « րամանադիրս առաքելով առ իւրաքան-  
 « չիւր տեղիս ՚ի հաւաքման հարկաց , զիր  
 « չէր օրէն խնդրել . եւ այս եղեւ պատ-  
 « ճառ մնանաւ եւ աղքատանուսից եւ ցըր-  
 « ռւելոյ ռայայից , որով եւ քեժմխու-  
 « տայք կամ պետք գիւղից թաղեալ զժամ-  
 « ռամնդութիւն իւրեանց եւ զինչս եւ  
 « զառնս , գնացին ՚ի պահպատութիւն .  
 « այս են զերագոյն Հրամանիրն արքայի :

“Եւ Տէր մի բարձրէ, ի կլեոյ նորս  
“զհովանի պաշտպանութեան իւրոյ,,<sup>\*</sup> :

Են ժամանակը քաղաքին խանոն է,  
եղեր Ապուավար՝ Թռաթ արաց կողմէն . որ  
յետոյ գերի ինկաւ Արաց Բ. Դաւիթ  
թագուորին ձեռքը, եւ Անին անկէ եւու-  
քը վրաց իշխանութեան տակն անցաւ .  
աս ժամանակն է եղեր, որ նոյն պարսկե-  
քէն արձանադրին քով վրացերէն գլուխ-  
ալ արձանադրութիւն քեր են :

Ասոր մինարէն շիներ են եկեղեցիին  
քարերով սեւ ու կարմիր դունով, ու թ-  
ուն եւ հինգ աստիճան բարձր . եւ ա-  
հա աս պատճառաւ եկեղեցին աւրած են :

Ասոր նման մինարէ մին ալ կայ ասոր  
արեւմահան կողմը ԶՕ աստիճանով, բար-  
ձրը ու թանկիւնի շինուած . ասոր քա-  
րերն ալ կ'երեւնայ թէ պարսպին կոփա-  
ծու քարերն են . բատ որում ձեւն ու  
զոյնը բոլորովին պարսպին քարերուն նը-  
ման են :

\* Պահապարհորդութիւն Խօժէն Պօռէի .  
Ժարդ. Պ. Չամառճեանին :

Ասկէ վեր քաղաքին հիւսիսային առեւելեան բաժնին ընդարձակ հաւասարութեան վրայ կառուցեալ է բազմահրաշակ Կաթուղիկէ եկեղեցին Անոյ բարձր եւ ընդարձակ դիրքով : Քաղաքին սրբազն շինուածոց մէջէն ամենէն մէծ ու փառաւոր շէնքը այսէ . իրեն չորս կողմը շրջապատած են գրեթէ բոլոր կանգուն մնացած հոյակառ եկեղեցիները, իրրեւ մայր եկեղեցի՝ արդարեւ իրեն դուստրերը չորս դին ժողված, զորոնք մի առ մի յիշելով իրենց թուականներով ճամբորթութիւննիս կը կնքենք նոյն մայր եկեղեցիին ստորագրութեամբը :

Առ իր Փրկիչ Եկեղեցի . բոլորշի եւ գմբեթաղարդ գեղեցիկ շէնքով կառուցուած է մայր եկեղեցւոյ արեւելեան հիւսիսային կողմը :

Ենքը ութանկիւնի է եւ ութ որմասեանց վրայ կամարներով բոլորած է . որոց վրայ բարձրացած է կաթուղիկէն . միջին լայնութիւնն ու երկայնութիւնը միաչափ 16 կանգուն է իրեն բոլորակու-

թեանը համար :

Այն սեղան ունի պատարագի, եւ  
երկու փոքրիկ խորաններ անոր երկու կող-  
մը պատին մէջ . բայց ձախակողմեանը  
քակուածէ :

Երկու դուռ ունի արեւմաեան եւ  
հարաւի կողմէն . որմերուն վրայ դեռ կը-  
տեսնուին սրբոց պատկերներ կես մի ամ-  
բողջ եւ կես մի եղծեալ : Գմբեթին մէջ  
տասներկու լուսամուտք կան իրեն ընդար-  
ձակութեանը համեմատ . իսկ եկեղեցւոյ  
մէջ միայն երեք են, արեւելեանը քակ-  
եալ :

Ենոյ մէջ առ եկեղեցին է որ ամսպի-  
ոն ունի արեւմտեան կողմի կամարին մէջ՝  
երեք քարով բարձրացուցած, ընդ որ  
տանիքը կ'ելեն դադանի ճանապարհով :

Եկեղեցին դուրսէն կամարազարդ է  
երկու երկու սիւներով : « Եղնապէս ալ  
զմբեթը խորանածեւ բաժանմունքով,  
զյգ զոյգ սիւներով մէկ մէկու կցուած .  
բայց հարաւային կողմը Ճեղքուած է .  
Տիւսիսային եւ հարաւային կողմերը կան

քանդակեալ մէկ մէկ արծիւք :

Ասիկայ է Ապլիարիակ մարզպանին  
մշտնջենաւոր յիշատակաց մէկ դործքը,  
որ Անիին մէջ քանի մը այսպիսի եկեղեցիներ  
ալ ունի, ինչպէս պատմութեանց  
կարգը կը տեսնուի :

Ենութեան եւ ուրիշ վրան եղած  
արձանագիրները կը դնենք արձանագրաց  
կարգը : Ասեկեղեցիս՝ Սուրբ Փրկիչ ան-  
ուամբ՝ շնուռած է Հայոց ՆԶԵ թուա-  
կանին՝ Միքատ թագաւորի օրովը :

Սուրբ Գրիգոր եկեղեցին, «Ատխը-  
լը Քիլիսէ ասացեալ, մայր եկեղեցւոյ  
արեւելեան հարաւային կողմը խորաձո-  
րին զառ ՚ի վայրին վրայ շնուռած է գըմ-  
ընթայարկ եւ աւելի նոր . եկեղեցւոյ մէ-  
ջը եւ դուրսը զաւթին մէջ մինչեւ հի-  
մա պատկերաց նկարը կը մնայ՝ սրբոց՝  
կենդանեաց եւ զանազան ծաղկանց . բու-  
լը պատկերաց անունները դրած են յու-  
նաց եւ վրացւոց դրով շրջանակներուն  
եւ ճակաաներուն վրայ : Վերեւի որ Ա-  
նին յունաց ձեռքը ինչպատճ ժամանակը

յոյնք իւրացուցած ըլլան այս եկեղեցին .  
միայն թէ արձանագրութիւնները արտա-  
քին որմերուն վրայ մինչեւ հիմա կը կար-  
դացուին հայերէն :

**Ա**սոր համար Ածեն Պօռէ յու-  
նաց եկեղեցի կըսէ . նկարներէն կը գու-  
շակէ որ Տիւզանդեան նկար են . բայց  
յայտէ թէ յոյնք չշինեցին զանիկայ , այլ  
քաղաքին տիրելէն ետքը իրենց սեպհա-  
կանեցին . վասն զի սեղանին ձեւն ալ մին-  
չեւ հիմա հայաստանեայց ձեւ է , մի-  
այն պատկերներուն անունները յունարէն  
դրուածէ . եւ ասոր համար է որ զանիկա  
յունաց եկեղեցի կոչեր է գաղղիացին .  
Կնչպէս որ քովի եկեղեցւոյ աւերակն ալ  
սղօթարան վրաց կանուանէ , վրան վրա-  
երէն գիր ըլլալուն պատճառաւ :

**Չ**ենք տարակուսիր , թէ Անին այս  
րկու ազգերուն ձեռքը հետ զհետէ անց-  
ելէն ետեւ , Հայոց եկեղեցինները իրենց  
սեպհականած , ու անոնց մէջ իրենց ա-  
րարողութեամբ աստուածային պաշտա-  
մունք կատարած ըլլան :

Բազմավեպին ճանապարհորդը ասոր  
շինութեան թիւը կը դնէ Հայոց ԱՆԴ  
թուականին . բայց այդ թուականով ար-  
ձանագիրը անոր շինութեան ժամանակը<sup>1</sup>  
չցուցներ, ինչողէս կը տեսնուի նոյն ար-  
ձանագրութեան մէջ :

Սուրբ Գրիգորէն վար ձորամէջին  
քարաժայռ մէկ դիրքին վրայ շինուած է  
վանք մը միայնակեցաց համար, որ երկու  
փոքրիկ մատուռներ ունի իրարու կից :

Ըստնց մէկը ունի դմբեթ չորս լու-  
սամուտով, վեց որմասիւներու վրայ, եւ  
է քառակուսի անթուական . ասիկա երկ-  
րորդ մատուռին ժամատունը կը թուէր :

Միւսը առանց դմբեթի է եւ առջի  
մատուռին հիւսիսային կողմը կիյնայ . ուն-  
ի երկու լուսամուտ եւ մի սեղան : Եր-  
կուքն ալ արեւմուտքէն ունին մէկ մէկ  
դուռն : Ըստնք վրայնին արձանագրութիւն  
չունին :

Սուրբ Գրիգոր կրկին, զորն որ Բազ-  
մավեպը Ըմենափրկիչ կանուանե, առանց  
շինութեան թիւը յիշելու, բայց իւր ար-

ձանաղըութիւնը եկեղեցւոյ անունը կուշապայ, զոր կառուցած է Ապլիսարիով Հայոց մարզպան որդի Գրիգորի, եւ թոռն Ապուղամբի Հայոց իշխանի յամին Հայոց ՆԶԲ. (1040):

Աս գեղեցկաշէն եկեղեցին մայր եկեղեցւոյ արեւմուտքը շինուած է դմբեթայարկ եւ բոլորաշէն ՚ի վերայ վեց որմասեանց : Գրմբեթը խորանաձեւ կամպաներով հաստատուած է սիւներու վրայ . միջին տրամադիճը 12 քայլ է : Ասոր շէնքը յերաւի սքանչելի օրինակ մըն է Ճարտարապետութեան : Տասներկու կամարաձեւ կողմ բաժնուած, վեց լուսամուսունի եկեղեցին, եւ տասներկու դմբեթ . սեղանին երկու կողմը մի մի փոքրիկ աւանդատուներ կան . մէկ դուռն ունի արեւմտեան կողմէն :

Ասոր վրայ եղած ուրիշ արձանագրութիւններն ալ կը յայտնէն եկեղեցւոյ անունը սուրբ Գրիգոր կոչմամբ . շինուաթեան արձանագիրը հիւսիսակողմի որմին վրայ է . որուն մէջ կընթեռնուամբ, որ

նոյն Ապլիսարիակ՝ ատոր Հիմնադիրը՝ այս  
եկեղեցւոյ մէջ երկու սենեակ (խորան)՝  
շինած է սուրբ Ստեփաննոս եւ սուրբ  
Գրիգոր անուամբ, եւ զսուրբ Քրիս-  
տափորի եկեղեցին՝ քաղաքին ուրիշ կող-  
մբ, որուն համար արձանադրութիւննե-  
րէն կառնումք տեղեկութիւն :

Մայր եկեղեցւոյ հարաւային կողմը՝  
միջնաբերդին մէջ կառուցուած է գմբե-  
թայարկ վանք մը եւս վեցանկիւնի . գլու-  
րեթը վեց որմասեանց վրայ կրկին կամար-  
ներով մէկ մէկու վրայ բարձրացած է . իւ-  
րաքանչիւր կամարաց միջոցները մէկ մէկ  
լուսամուտ կան, եւ սեղանին երկու կող-  
մը մէկ մէկ աւանդատուն . որոց դռները  
գասերուն մէջը կը բացուին . կամարնե-  
րուն սկսած անկիւններուն մէջ մէկ մէկ  
կոփածու մարդու գլուխներ կան 12  
հատ :

Ասոր գմբեթը քակուած է, եւ մէկ  
գուռն ունի հարաւային կողմէն . երկայ-  
նութիւնն ու լայնութիւնը բոլորակ 10  
քայլ է, դրանք առջեւը ժամատուն ունի

եղեր չորս սիւներու վրայ, որ հիմա կործանուած է. դրան ճակատը արձանագիր ունէր, բայց եղծուած ըլլալուն՝ թուականը չորոշուեցաւ. միայն եկեղեցւոյ արտաքին կողմերը որմերուն վրայ գեղեցիկ խաչեր փորուած են:

Միջնարերդին արեւելեան կողմը բարձր դիրքի մը վրայ կառուցուած է եւ կեղեցի մը սեւ քարով, որ գմբեթ ալունի չորս որմտափաներու վրայ եւ չորս լուսամուտով. շինուածքը երկայն քառակուսի է 13 քայլ երկայնութեամբ եւ 9 լայնութեամբ:

Աեղանին երկու կողմը երկու աւանդատուներ ունի, եւ մէկ դուռ՝ հարաւային կողմը:

Աս եկեղեցին ալ վերինին պէս առնելը ժամատուն ունի եղեր, որ քակուած է հիմա. նոյնպէս քակուած են եւ եկեղեցւոյն արեւելեան եւ արեւմտեան որմերը. միւս որմերը գմբեթին հետ ամբողջ կը մնան:

Եկեղեցւոյն ոչ ներսը եւ ոչ դուրսը

արձանադիր չկար . ուստի շինութեան  
թիւն ալ անծանօթ մնաց , զոր կը յու-  
սամք ուրիշ եկեղեցիներու արձանադրու-  
թիւններէն ստուգել :

Ասոր քովերը նոյնապէս միջնաբերդին  
մէջ ամբողջ եկեղեցի մըն ալ կեցած է .  
շինուածն է գմբեթայարկ չորս կամարնե-  
րու . վրայ . երկու աւանդատուն ունի սե-  
ղանին երկու կողմը :

Ասոր հիւսիսակողմը շինուած է ե-  
կեղեցի մըն ալ կամարակապ . երկուքն ալ  
վրայնին արձանադրութիւն չունին . ուս-  
տի բոլոր միջնաբերդին մէջ եղած եկեղե-  
ցիներուն համար ապաւինելու եմք աղ-  
դային պատմիչներուն . որոնք իցէ թէ ժա-  
մանակ ժամանակ իրենց օրովը եղածներուն  
թիւը եւ անոնց անունը եւս եւ հիմնա-  
դիրները յիշած ըլլան . աս տեղեկու-  
թիւնները կը թողունք Անիի բուն ա-  
ռանձին ստորագրութեանը հետ Շիրա-  
կայ դաւառին պատմութեանը մէջ :

Ահա այսքան սուրբ եւ սրբաշխն եւ  
կեղեցիներս շրջապատած է Ասթուղիկէ

Այս եկեղեցին Անուռոյ՝ այս մեծահրաշ  
չակ քաղաքին շինքերուն աւերանաց եւ  
կիսակործան դերբուկներուն մէջ : Այն-  
քան զարմանալի ամուր շինքերը ժամա-  
նակի հնաւթեամբը անհետ ըլլալէն եւ-  
տեւ, կարծես թէ նախախնամութիւնը  
խնայեր է աս սրբազան տեղերուն . եւի-  
րեն անտեսանելի բաղուկը ասոնց վրայ  
հովանի ըրած կը պաշտպանէ անգութ  
ժամանակին ձեռքէն :

Ամթուղիկէ մայր եկեղեցին սուրբ  
Ստուածածնայ Անի մայրաքաղաքին,  
ինչպէս ըստինք, քաղաքին արեւելեան հիւ-  
սիսային կողմը հիմնարկեր է մեծն Ամբատ  
Ե. որ Անիի պարիսպը շինեց . եւ անկէ  
ետքը շինութիւնը լմնցուցածէ Գաղիկ  
Ե. թաղաւորին կինը Ապղրամիտէ Հա-  
յոց թագուհին՝ Արդիս կամթուղիկոսի  
օրովը, Հայոց ՆՕ. (1001) թուա-  
կանին, ուր որ Հայոց հայրապետական  
աթոռն էր :

Եկեղեցին կառուցեալ է րովանդակ  
սրբատաշ դեղնագոյն մեծամեծ քարեւ-

րով, շատ ընդարձակ եւ հոյակապ։ տաճարին միջին երկայնութիւնը բեմին մինչեւ արեւմտեան դուռը երեսուն եւ հօթը քայլ է։ իսկ լայնութիւնը հիւսիսէն հարաւ երեսուն եւ մէկ քայլ։

Մէկ սեղան մը ունի արեւելեան ճակատը, որ ընդարձակ եւ կիսարոլորակ է դրսէն, տասն հատ մեծ մեծ պատուհաններով զարդարուած, որոնք կիսարոլորակ որմի մէջ բացուած են։ ասոնց երկու ծայրերուն պատուհանները խորաններուն վերնայարկաց ճամբայներն են։

Աաթուղիկէն շինուած է՝ չորս բարձր սիւներու վրայ։ բայց հիմա ինկած է բոլորովին, մինչեւ տանեաց վրայի կլոր կամարը՝ գրեթէ յիսուն տարի յառաջ։ որուն աւերանքը եկեղեցւոյն միջին կեղրոնը բռնած է։ ասոր տակի սիւներուն վրայի չորս կամարները շատ լայն ու շատ բարձր են, որով սիւներն ալ դէպ ՚ի որմը շատ մօտ են, ասով աւելի փառաւոր կերեւի սեղանը եւ եկեղեցւոյ մէջ տե-

զը . սիւներուն միւս երեսներու կամար-  
ները՝ որոնք դէպ՚ի պատերը կիջնան՝ շատ  
փոքր ու ցած են :

Երեք դուռ ունի տաճալը , որոնք  
զբաէն կոփածու . Տաղկենկար քարերով  
եւ կամարներով զարդարուած են . ա-  
րեւմանան դուռը մեծ է միւսներէն .  
բայց հարաւայինը ամենէն հոյակապն ու  
զարդարունն է , որուն նմանը ուրիշ ե-  
կեղեցիներուն վրայ դեռ . տեսնրված չէ :  
Դրան երկու կողմը երկկարդ փորուածու  
սիւներուն խարիսները՝ բոլոր քանդակ-  
ներ են եւ բաւիղի նման ետ դարձած են  
դրան վրայ : Ասոր վրայ ասիական քանդա-  
կագործութեան ամեն Տարտարութիւնը  
ու տրհեստին Շիշդ ախորժակը կերեւ-  
նայ : Այս դուշակին , որ թագաւորը եկե-  
ղեցի եկած առենը աս դռնէն ներս կը  
մտնէ եղեր , որովհետեւ թագաւորական  
պալատը ասոր վրայ ալ ուղղաձիդ կը  
նայի :

Ամեն դրան դլուխը երեք մեծամեծ-  
ըուամուսներ կան , եւ անոնց վերն ալ

երեքական բոլորակներ . մի մի մեծ լուսա-  
մուտ կան առաջին եւ յետին դասերուն  
վրայ հիւսիսի եւ հարաւի կողմերէն :

Եկեղեցւոյն դրախ շէնքը աւելի հո-  
յակապ եւ աւելի փառաւոր է . բոլոր շըր-  
ջապատը խորանաւոր միազափի կամարնե-  
րով զարդարուած են . եւ փորուածու  
վերնախարիսխներով պատերուն տանեաց  
շըթունքը բարակ ու նուրբ ծաղիկներու  
քանդակներ են . նոյնպէս լուսամուտնե-  
րուն կիսաբոլորակ դլուխները :

Ընութեան արձանագիրը փորուած  
է հարաւային որմին արեւմտեան բարձ-  
րութեանը վրայ՝ անկեան կողմը, այոց  
նօք . թուականին :

Անի մայրաքաղաքին եւ իրեն հա-  
զարամեսն շէնքերուն ստորագրու թիւնը,  
որն որ առանձին գրաբառ պատրաստած  
ենք, չորս աւուր մեջ ըրինք . ցորեկը՝ Ա-  
նիի աւերակները կը դիտէինք արտասուե-  
լով, գիշերն ալ միտքերնիս հոն թողու-  
ցած՝ անձամբ ոռումոսի վանքը կը հան-  
գըստանայինք :

Ա երջին աւուր ստորագրածնիս մայր  
եկեղեցին էր . եւ միշտ հանդիսանիս անոր  
մէջ կ'առնեինք . երբեմն ալ արեւելեան  
խորածորը իջնալով , փոքր ջուրին ծիծա-  
ղելով կը զռւարձանայինք :

Գրետնափոր ճամբան գետին առ ե-  
զերքին վրայ երկու քաղայրի մէջէն կը  
բացուի . մէկ Ճիւղը դէպ ՚ի քաղաքին  
տակը կը դառնայ՝ նեղ ու ցած կամար-  
ներով սիւներու վրայ հանած , մէկալ  
Ճիւղը գետին տակը կիջնայ : Ասոնց մէջը  
հողով ու աւաղով լցուած են անձրեւի  
հեղեղներէն :

Յովհաննավանքի խորածորին գետո-  
նափոր ճանապարհին երկրորդը կրնայ հա-  
մարուիլ ասիկայ . վասն զի՞ անիկա աւեւ-  
լի ընդարձակ է՝ սիւներով ու կամարնեւ-  
րով բաժնուած :

Ո եր այցելութեան չորրորդ օրը Ա-  
նին հրաժարական ողջոյնը տուինք . ու  
հետեւեալ առաւօտուն Հոռոմոսի վան-  
քէն բաժնուելով , մեր ուխտից եւ սրբու-  
թեան համբոյրը միայն կրցանիք փոխա-

ըինել սուրբ տեղւոյն հիւրամեծարութեանը, ուր որ մարդասէր ընդունելութիւն մը դտանք մեր ուխտաւորութեան սանենը :

Գևար անցանք, և ուզզակի դարձանք Պըզըլ Քիլիսէ գիւղըիմ հիւրընկալիս օթեւանը, ուր վերջացուցի Անոյ ճանապարհորդութիւնս :

Թէ եւ այն ցաւալի տեսարանը ոչացս տեսութենէն անյայտ եզաւ, բայց մտաց ու երեւակայութեանս մէջ ընդարձակ ու անջնջելի դիրք մը բռնեց կնցաւ : Միշտ Անիի մէջ կը պարակի մտօք . եւ ամեն մէկ աւերակը երեւակայութեանս առջեւ եկած առեն, հաղարումէկ արտասուաց կաթիլք կը խլէին աչքէս :

Այսպիսի քաղաքաց կործանումը արդարեւ մեծ տարարադութիւն է աղքի մը համար . բայց Հայաստան աշխարհը պարտող ճանապարհորդը, եւ ընդհանրակես ազդեցնուս բազմաժամանակեայ յաջողութեանց եւ հաւասարազափ դըք-բաղդութեանց անցից թերթելը աչքէ

անցունողները, թէ որ աչքերնին նախանա-  
ձու մատախուզը դատած չէ նէ, չևն կը ը-  
նար Անիի տագրաբաղդութիւնը աղջեր-  
նուս գէշութեանը վերադրել. կամ թէ  
պարզ ըսեմ, անմիաբանութեան պառւդ  
սեպել, ինչպէս որ մեր աղջին թշնամիւ-  
ները կ'ընեն: Թէ որ այսպէս ըլլար, աս  
օրուան աղջաց մէջ շատերը կը տեսնենք,  
որոնք ժամանակաւ մեղնէ շատ դէշ, ու  
մեղնէ աւելի լեռնական ու անմիաբան եւ  
դած են եղեր, ուներքին առելութեամբ  
մէկու վրայ ելած՝ աղջատոհմ աղջատոհմ  
ի դէմ պատերազմ բացած են եղեր:  
Ուրեմն պէտք էր որ աս օրուան օրս ա-  
նոնց ալ քաղաքները կործանուած ու եր-  
կիրները անէծքէն զարնուած ըլլար, ինչ-  
պէս որ ծուռ տրամաբանութեամբ մեր  
աղջին համար կը զրաբանէ հոռվմէական  
դաղղիացի ճանապարհորդը՝ որուն խօսքը  
փարը պիտի դնեմք:

Այլ Անիի կործանումը եւ ընդհան-  
րապէս երկրին աւերմաւնքը այսատանի  
աշխարհադրական դիրքին ու իրեն վիճա-

կեն յառաջ եկաւ . ինչու որ կը տեսնենք  
պատմութենէն , որ բոլոր Հայաստան այն  
ժամանակը չորս կողմէն զօրաւոր թշնա-  
մի ազգերով պատաժ էր , որոնք երկիրը  
մէկ մէկու հետ չկրնալով բաժնել , երկար  
տան զանիկայ պատերազմի ու արիւն-  
հեղութեան տակ Ճնշելէն ետքը՝ կործա-  
նեցին ու աւերեցին . ահա ասանկ վիճակէ  
մը ամեն մարդ ուղղութեամբ կրնայ հե-  
տեւցընել Անիի նման բազմամարդ քա-  
զաքի մը կործանումն ալ :

Աւստիանտեղիէ Խօսէն Պօռէ դաղ-  
ղիսցի հոռվմէականին ըսելլ , թէ մեր  
ազգը Վատուած պատժած ըլլայ Անին  
կործանելով . եւ թէ “ Վազաքին մէջ  
ամեն եղածները անէծքէ զարնուած կե-  
րեւին . յորմէ հովիւր քազաքին աւե-  
րակաց մարմանդներուն վրայ իւր հօտը  
արածելու կը խուսափի , , , եւ չարաչար  
կը սխալի եւ կը մեղանչէ երբոր այս կոր-  
ծանման ու աւերման պատճառ կը դնէ  
թէ , “ Հայաստան վաղ մուսացաւ Արեւ-  
մըտեան եկեղեցին որ զինքը Պարսից լու-

ծէն թափեց, եւ չհպատակեցաւ օրինաց  
միութեան կաթուղիկէ եկեղեցւոյ :,,

Եթէ Հայոց ազգը Առաջատուն-  
եաց օրովը՝ Անիի շէն ժամանակը՝ արեւ-  
մբտեան կամ Հռովմայ եկեղեցւոյն հետ  
միանալովը՝ երկիրը չէր ոտնակոխ ըլլար  
եւ Անին չէր կործաներ, ես իրեն ցուցը-  
նեմ, որ Առուբինեանց օրովը՝ ազգելնիս  
Հռովմայ եկեղեցւոյ հետ յարաբերու-  
թեան մէջ էր, եւ թագաւորական տու-  
նը լատին գերդաստաններու հետ խնա-  
մացած . ինչո՞ւ աս արեւմտեան եկեղե-  
ցին չկրցաւ դՀայաստան ազատել Թա-  
թարաց, Պարսից եւ Արաբացւոց ար-  
շաւանքներէն, որոնք բոլոր երկիրը աւե-  
րեցին ու արիւնլուսց ըրին :

Ո՞ւր էր արեւմտեան եկեղեցւոյ  
պաշտպանութիւնը ան ատեն Հայաստա-  
նի թագաւորութեան վրայ . ինչո՞ւ սուտ  
կը խօսի Խօժէն Պօռէ . աւելի անոր հետ  
յարաբերութիւն ունենալովը չէր որ  
Հայոց շրջակայ ազգերը իրենց թշնամի  
եղան, եւ այս բանը առիթ բռնելով՝ ան-

Հընարին չարիք հասուցին աղղերնուս և  
երկիրը աւերեցին :

Աւրեմն, Խօօէն Պոռէի ըրած աս  
թշնամոկան խորհրդածութենեն կրնանք  
մակարերել, թէ նախապաշտմամբ մը  
թընցած միոքերը կրնան գիտութեան եւ  
հանձարոյ վրայ աղիտութեան քող մը  
տարածել. վասն զի նախապաշտմունքէ  
զատ ուրիշ պատճառ մը չենք կրնար տալ  
այս ըսածներուն :

Քայց թէ աղղերնուս առաջին յաջող  
վիճակը թշնամեաց նախանձը զրդուց,  
եւ Անիի բարդաւասնութիւնը իրեն կոր-  
ծանմանը պատճառ եղաւ ըսելը բնական  
բան մըն է. եւ ահա աս պատճառէն յա-  
ռաջ եկան այն ձախորդ արկածները ու-  
րմնք այսաստանի եւ Անիի քաղաքա-  
կան վիճակը ետ ընդ ետ փոխեցին : Աս  
արկածներեն ընդհանուր աշխարհի մայ-  
րաքաղաք կոչված ռուվիմ անգամ աղաս  
չէ. ուրեմն ան ալ մենք իրեն մեղացր  
պատիժ համարելու ենք :



